


Yacheeel
A
Gneissphnleel

9(47.925)

P - 70

1997



37

ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

ՀԱՅՐԵՆԵԱՅ ԱԶԱՏԱՐԱՐ

ԿԵԱՆՔ ԵՒ ԳՈՐԾՈՒԷՈՒԹԻՒՆ
ՊԱՏՄԱԿԱՆ ԵՒ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ
ԾԱՆՈՅՑՈՒԹԻՒՆՆԵՐ

Օի քեպէտ եւ ես ածու փո-
քըր, եւ բռնվլ յոյժ ընդ փո-
քու սահմաննալ ... սա-
կայն բազում գործք արու-
թեան գոտինն գործեալ է: և
մերում աշխարհիս:

ՄՈՎԱՀԵՍ ԽՈՐԵՆԱՅԻ

Գրեց Վ. Մ. ՔԻՒՐՔՃԵԱՆ

1917

ՆԵՐՍՈ ՏՊԱՐԱՆ

ՆԻՒ ԵՎՐԻ

9(47.925)

Բ - 70

5 OCT 2011

Այս գրքոյիկէն հրատարակուած է 2000
օրինակ : Պիտի վաճառուի ի ՆՊԱՍ ՀԱՅ
ՏԱՐԱԳՐԵԱԼՆԵՐՈՒԻՆ :

Տպագրութեան ծախքը վճարած է
Տիար Միհրան Գարակէօգեան, որ պիտի
հոգայ նաև՝ հեռու տեղեր որկուելիք օ-
րինակներուն փոստի կամ էքսիբէսի ծախ-
քերը :

Հետեւաբար վաճառուած ամեն մէկ
հասորին զինը բուն նպատակին պիտի
յատկացուի ԱՄԲՈՂՋԱՊԵՍ, Հ . Բ . Ը . Մի-
ութեան Շրջանակային Յանձնաժողովին
ձեռքով :

Հաշիւները պիտի հրատարակուին
պարբերաբար :

Դիմել հեղինակին, այս հասցեով,

VAHAN KURKJIAN,
287 Fourth Ave., New York, City.



ԲԻՒԶԱՆԴԱԿԱՆ

ԵՒ


ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԵՒ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆԴՐՈՐԴ ԴԱՐՈՒՆ ՄԵԶ





Գծեց Ասուր Յք. Խաղուպեան



Կ 47.925)

Կ-70

ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

ՀԱՅՐԵՆԵԱՅ ԱԶԱՏԱՐԱՐ

ԿԵԱՆՔ ԵՒ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՒ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ
ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

Պատկերներով եւ ժարտեսով զարդարուած

Գրեց՝ Վ. Մ. ՔԻՒՐՔՃԵԱՆ



ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

1917
ՆԵՐՍՈ ՏՊԱՐԱՆ
Նիւ Եորք

20.08.2013

16.965

ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

Ա. ՄԱՍ

ԿԵԱՆՔ ԵՒ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆ

Քաջարի զօրական, հանճարեղ ռազմավար
եւ հնարամիտ քաղաքագէտ։ Եյդպիսի ոմն էր
այն մեծ Հայը, որ կարմիր Վարդանի սկսած
դործը գլուխ հանեց փառաւորապէս, եւ որուն
կեանքը պատկերացնել պիտի փորձեմ այս էջե-
րուն վլայ։

Քսան տարի անցած էր Աւարայրի ճակա-
տամարտէն։ Այնպէս կը թուէր որ Յազկերտ
Բ. ի մահովը փակուած է հայահալած քաղաքա-
կանութեան շրջանը։ Անոր յաջորդը Պերող,
թէեւ միշտ կասկածու, եւ Զբարդաշտականու-
թիւնը ծաւալելու նոյնչափ հետամուտ, կը ջա-
նար մեղմօրէն դործել, սիրաշահելով Հայերը,
մոռցընել տալով անցեալին տիսուր յիշատակ-
ները։ Նա արդէն իսկ հայրենիք դարձուցեր էր
հայ նախարարները, թուով 35, որոնք ձերբա-
կալուած էին իբրեւ Վարդանի զինակիցները, ու
տասը տարի ամբողջ ճաշակած էին տարագրու-
թեան դառնութիւնները, պահ մը զնտաններու
խորը շղթայակապ, յետոյ՝ հեռաւոր Աֆղա-
նիստանի սահմաններուն վլայ, իբրեւ զինուոր-
ները Արեաց արբային 008 հւ



9/ 32800-61

Համեմատական անդորրութեան թուական մը բացուած էր ուրեմն . Ասրվշնասպ մարզպանի իշխանական լուծը շատ ծանր չէր . հարկերը կը հաւաքուէին անշուշտ , ու թեթեւ ալ չէին , բայց անոնց համար գանդատ չկար : Աւերակները կը վերաշինուէին , երկրադորձական ու արհեստառական աշխատութիւնները կը վերսկսէին , սակաւաթիւ ատրուշաններու դէմ եկեղեցիները կը վերաբացուէին , եւ օրուան կաթողիկոսը , Տէր Գիւտ , անարդել կը վարէր հայրապետական պաշտօնը* :

Եւ սակայն այդ խաղաղաւէտ երեւոյթներուն ետին կար խլոտում մը , որ ի սկզբան անշան ու անզլալի՝ հետզհետէ պիտի զօրանար , պիտի սաստկանար , եւ բացորոշ պայքարի վերածուած՝ մեծ փոթորիկ պիտի յարուցանէր Հայոց աշխարհին մէջ :

Նոր չէր ինդիրը որ ծնունդ պիտի տարշարժումին : Անիկա կայծ մըն էր Աւարայրի մոխիրներուն տակ թաղուած , զոր հովերը քչեր տարեր էին , անզամ մըն ալ հրահրելու , արծարծելու Հայաստանի Ազգայնական կուսակցութեան դատք : Վարդան Մամիկոնեան այդ կուսակցութեան պետն էր ինչպէս գիտենք : Անոր

* Արքունի հրամանով յայտարարուեցաւ թէ վերադարձ փախստականները պիտի կրնան տիրանալ իրենց ինչքերուն , եւ թէ բռնութեամբ մազդէականութիւն ընդունողները ազատ պիտի ըլլան քրիստոնէութեան դառնալու :

մահը ազատ ասպարէզ թողած էր ընդդիմադիրներուն , «ուրացոյներուն» , Պարսկասէր կուսակցութեան մարդիկներուն :

Ահագին էր տարբերութիւնը այդ երկու խումբերուն միջեւ : Ազգայնականները՝ պահպաններն էին հայ կեանքին . ախոյեաններն էին անհատական ազատութեան , արեւմտեան քաղաքակրթութեան , քրիստոնէական լուսաւորութեան . մէկ խօսքով՝ անոնք գաղափարի զինուորներ էին , եւ առհասարակ առաքինութեան ու բարոյական մաքրութեան հաւատացողներ : Պարսկասէրներն , ընդհակառակը , կը դրժէին իրենց հանդիսաւոր ուժատերուն , կը քաջալերէին օտարին ձեռնմխութիւնը , եւ կը պաշտպանէին աւատատիրական հին բռնավարութիւնը (զոր եկեղեցին սանձահարած էր յաջողապէս) : Ասոնք դատապարտելի էին նաեւ սա իրողութեամբ թէ կեղծ էր իրենց Զրադաշտականութիւնն ալ , իրենց բուն նպատակն ըլլալով՝ պետական դաւանանքին ընորհիւ շահաբեր պաշտօն ու դիրք խլել , իրենց մրցակից հայ նախարարները ջախճախել , եւ միեւնոյն ատեն ազատորէն կատարել այն անբարոյութիւնները զորս Մազդէական դենը կ'արտօնէր :

Բնական է որ այդ դրութիւնը գրգուէր ու դառնացնէր ազգայնականները , որոնց մէջ էին ամբողջ եկեղեցականութիւնը , եւ նախարարական ու շինական դասերուն մեծ մասը : Ազգը պատրաստ էր ուրեմն , ընդվզելու : Բայց ո՞վ պիտի ըլլար դեկավարը . ո՞վ պիտի բարձրացնէր

բողոքի աղաղակը . ո՞վ պիտի պարզէր Հայ-
կական հին դրօշը : Պատասխանը որոշ էր : Ամե-
նուն աչքը նորէն գարձաւ Մամիկոնեան ցեղին
վրայ : Այդ ցեղն է որ երկու հարիւր տարիէ աս-
դին առաջնութիւնը խլած էր թէ՛ զինուրական
դաշտին վրայ եւ թէ՛ իմացական ու քաղաքական
մարզերու մէջ . այդ ցեղն է որ կը մարմնացնէր
Հայութեան ամենէն թանկ ու նուիրական աւան-
դութիւնները , թէւ հիմա իր փառքերէն ինկած
էր , ու ժառանգութիւններէն զրկուած* :

Ու գացին գտան Վահան Մամիկոնեանը ,
այն պահուն մօտաւորապէս երեսուն տարեկան :
Վարդանի նահատակեալ եղբօր Հմայեակի երէց
որդին էր նա , իր եղբայրներուն հետ միասին
հայացի կրթութեամբ սնած մեծցած՝ իրենց մե-
ծանուն մօրը , Զուիկ տիկնոջ , խնամոց ներքեւ :
Իր մատաղ հասակէն իսկ Վահան ամենուն ներ-
շընչած էր իր մասին գեղեցիկ յոյսեր , զոր լիո-
վին արդարացուց չափահասութեանը միջոցին :
Նա ամենէն կը յարգուէր իրեւ «այր մտացի ,
առողջախորհուրդ եւ բարեսէր» : Պարսից մեծա-
մեծներէն շատեր ալ որ մօտէն ծանօթացածէին
Վահանին՝ հիացումով կը խօսէին անոր վրայ
Տիգրոնի արքունիքին մէջ : Պերոզ թագաւորն
այդ վկայութիւններէն աղբուած՝ կուզէր պե-
տական բարձր պաշտօնի մը կոչել գվահան ,

* Նոր քննադատուներէ ոմանք Մամիկոնեաններու ձե-
նական ծագումը մերժելով կը պնդեն թէ անոնք Հայու-
տականի ամենահին աղնուականներէն էին :

բայց կը վարանէր . անոր աղզայնական ողինէն ,
անոր թունդ հայութենէն կը խրոչէր , ու վերջ-
նական որոշումը կը յետաձգէր :

Միւս կողմէ անտարեր չէին մնար հակա-
ռակորդներն ալ , Զարին գործակատարները :
Անոնք գիտէին որ Վահանի բարձրացումը պիտի
նշանակէ անկում իրենց համար , ու գաւեր կը
նիւթէին զնա վարկարեկելու Դրան առջեւ : Ա-
տոնց պարագլուխն էր Գաղիշոյ Խորխոռունի ,
որուն ընտանիքը գլխաւոր նեցուկ հանդիսացած
էր Վասակին : Գաղիշոյ կը ծրագրէր մէկ հար-
ուածով ընկճել Ազգայնական ողին : Որոշ բան
մը չունէր Վահանի դէմ , որ պաշտօնական դիր-
քի վրայ ալ չէր , ուստի իր սլաքներուն թիւրախ
ընտրեց Կաթողիկոսը : Քաջարթուն հովուապետ
մըն էր Գիւտ , որ կը խրախուսէր Մամիկոնեան-
ներն ու բոլոր իրաւագուրկ ուխտապահները , եւ
կ'արհամարհէր անոնց հակառակորդները , որ-
չափ ալ ազգեցիկ ըլլային անոնք : Գաղիշոյ
ձեռք անցուցած էր , բաւագոյն եւս՝ յերիւրած
էր , ինչ ինչ փաստեր , որոնցմով կ'ամրաստա-
նէր Կաթողիկոսը , իրը այն թէ նա զիմումներ
ըրած է Բիւզանդիոն , Լեռն Ա. կայսեր , թէ
ապստամբական շարժում կը պատրաստէ , եւ թէ
Յունաց Երկիրը փախչել կը մտագրէ , եւն . եւն :
Պերոզի հրամանով Գիւտ գնաց Տիգրոն : Հար-
ցագննութեան մէջ երեւան չելաւ ոչ մէկ օրինա-
կան փաստ իրեն դէմ , բայց եւ այնպէս կաթո-
ղիկոսական պաշտօնը խլուեցաւ իրմէ :

Դրան այդ տնօրինութիւնը իր նպատակին

ըլ ծառայեց . խստութիւնն աւելի զօրացուց դժգոհութեան հոսանքը : Միեւնոյն համեմատութեամբ սաստկացաւ ուխտադրուժներու չարամանկութիւնն ալ : Գիւտի անկումէն վերջ Վահանի վրայ կեղդոնացան բոլոր հարուածները : Գաղիշոյ կորուսած էր իր հանդիսատը , վախնալով Վահանի փայլուն ձիրքերէն եւ յարածուն ժողովրդականութենէն : «Կարելի չէ որ նա Հայոց երկրին մէջ մնայ առանց ապստամբութիւն յարուցանելու» կ'ըսէր Դրան մեծամեծներուն , եւ անոնց կը յիշեցնէր Մամիկոնեաններու ըմբռստական հին շարժումները :

Հակառակորդներու այդ վատ արարքները սաստիկ զայրացուցին զվահան , այն աստիճան որ դառնութեամբ լցուած՝ ելաւ գնաց Տիգրոն : Մեզի յայտնի չէ թէ նա ի՞նչ տաղնապներ անցուց , ի՞նչ ցանցերով շրջապատուեցաւ հոն : Այսչափը գիտենք պատմագրին (Ղաղար Փարպեցիի) խօսքերէն որ Վահան , հանապազօրեայ բանարկութեան չը դիմանալով «տկարանայի հաւատոն» , եւ այնպէս կը դառնայ Հայստան : Ի՞նչ էր այդ տկարացումը : Բաւական փաստեր չունինք ըսելու թէ Վահան բացարձակորէն ուրացաւ Քրիստոնէութիւնը : Կայլին ինչ ինչ կրօնական արարողութիւններ զորս Սասանեան վեհապետները կը կատարէին մասնաւոր պարագաներու մէջ : Ճորտերը , այսինքն հպատակ իշխանները , իրենց հաւատարմութիւնն ապացուցած կ'ըլլային մասնակցելով

այդ հանդէսներուն : Հաւանական է որ Վահանի բարեկամ Պարսիկ պաշտօնակալներ համոզեցին զինք , այդ արտաքին ցոյցերով հաճեցնել թագաւորը , եւ այդպէս յաղթահարել իր հայթչնամիները :

Ինչ որ ալ ըլլայ՝ Վահան տեղի տուաւ պարագաներուն առջեւ , ու հայրենիք դարձաւ անփորձ , անվտանգ (476ին) : Կ'երեւի թէ իր այդ հաճոյակատարութիւնը վարձատրուեցաւ ալ , որովհետեւ այդ թուականէն վերջ զինք կը տեսնենք պետական պաշտօնի մը վրայ , ոսկեհատութեան կամ ոսկեհանութեան վերատեսուչ :

Նախանձորդները դոհացում չէին ստացած սակայն , ու շարունակեցին աւելի բարձր խօսիլ , աւելի ապկերասան լեզուով չարախօսել : Անոնք հիմա գտան զաւակից մըն ալ , Վրիւ ասորին , որ ոսկեհատութեան պաշտօնին մէջ Վահանի դործակիցն էր : Վրիւ գնաց Տիգրոն , եւ յայտարարեց որ Վահան կը խորէ ոսկիէն ու կը դիզէ , որպէս զի անով Յունական կամ Հոնական զօրագունդեր կազմէ ապստամբելու համար : Վահան , ինքն ալ , վազեց գնաց հոն , հետը տանելով ոսկիի զանձը , այնչափ մեծ քանակով , որ ամենքը զարմացան : Յոյց տալու համար թէ ինք պարկեշտօրէն ու խղճամտօրէն կը ծառայէր ու սակաւազետ կեանք մը կը վարէր , նա ըսաւ Պերողին . . . «Ես ծառայ մըն ալ չունիմ որ ինծի խոհարարութիւն ընէ . ոչ ալ տիրական

իշխանութիւն ունիմ երկու երեք պատանիներու վրայ» :*

Վահան վերադառնաւ արդարացած : Բայց այս անգամ աւելի մտահոգէ էր . տեսաւ որ իր համակերպումը , նոյն իսկ հաւատքէ տկարացումը բաւական չեն զինք ապահովելու զրարդութեանց դէմ : Խղճի խայթն ալ զինք կը տանչէր արդէն : Վրայ հասաւ Վրաց ապատամբութիւնը Պարսից դէմ : Աղուանից երկիրը գըտնուող հայ զօրագունդերը անցան Շիրակ (ուր կը բնակէին պարսիկ մարզպանն ու հազարապետը) , եւ գաղտնի պատգամաւորութեամբ Վահանին առաջարկեցին հայկական շարժումի մը գլուխն անցնիլ , յուսադրելով որ Վրաց , Յունաց եւ Հոնաց կողմէ օգնութիւններ պիտի հասնին : Վահան այսպէս պատասխանեց դիմումին : — «Զեզմէ ոմանք գիտեն թէ ո՛րչափ կը տագնապիմ այն սուս անունին համար զոր վրաս կը կրեմ հիմա , եւ ո՛րչափ կը փափաքիմ թօթափել անիկա , ու խիզն ազատել իր տանջանքէն , բայց չեմ կրնար միաբանիլ ձեզի հետ եւ ըսել թէ ձեր խորհուրդը լաւէ ու գործադրելի : Որովհետեւ ես քաջ գիտեմ Արքներուն (Պարսիկներուն) զօրութիւնն ու ստամբակու-

* Որովհետեւ Հայաստանի մէջ ոսկեհանքի գոյութիւնը մեղի անծանօթ է՝ որու չը գիտցուիր թէ ի՞նչ էր Վահանի այդ պաշտօնը : Թերեւս Հայաստանին ոսկի դրամ կը հաւաքուէր Պարսից գուուը զրկուելու համար :

թիւնը (խստութիւնը) , եւ Հոռոմներուն թուլութիւնն ու խարէութիւնը . . . : Գալով Վիրերուն եւ Հոներուն՝ առաջինները տկար են եւ քիչ հեծելազօրք ունին , եւ վերջինները երեւան չկան . յայտնի չէ որ կուզա՞ն թէ ոչ : Բայց ամենէն աւելի ձեր անձերէն վախցէք , որովհետեւ մարդիկ սուտք էք եւ անվատահք . . . » : Հայ պատշամաւորները չը յուսահատեցան , ու կրկին կրկին թախանձեցին Վահանին որ օգտուի պատեհութենէն : Անոնք յայտարարեցին թէ իրենք իրենց յոյսը գրած չեն օտարներուն վրայ , այլ նաև յոլորմութիւնն Աստուծոյ . . . եւ ապա ի մահ անձանց մերոց : Այդ բառերուն վրայ քաջալերուեցան Վահան , եւ իր նղբայրը Վասակ որ ներկայ էր , ու պատասխաննեցին թէ իրենք ալ յօժար են ի մահ , ճշմարիտ հաւատքին համար : Հոն ամենքը Աւետարանին վրայ երգում ըրին Բջնեցի Աթիկ քահանային առջեւ , ու իրարմէ բաժնուեցան առժամապէս :

Դժբախտարար գաղտնիքը գուրս ելաւ այն գիշերն իսկ , ու պարսիկ մարզպանը Շիրակէն փախաւ : Հայերը հետապնդեցին , բայց յաջողեցան բռնել միայն ուրացողներու պետք , Գագիշոյ Խորխոսունին , ու մարզպանին բեռնաբարձ գրաստները :

Հայկական իշխանութիւնը հաստատուած էր այդպէս : Սահակ Բագրատունի ընտրուեցաւ Մարզպան , իսկ Վահան՝ Սպարապետ : Յաջորդ չորս տարիներու միջոցին (481—485) Վահաննեանները կատարեցին այնպիսի մարտական

գործեր, որոնք կը յիշեցնեն հին Հռոմի հերոսական օրերը։ Անոնք քանից ճարտարօրէն նահանջեցին ճակատներէ, կամ առիւծաբար փախուստ տուին պաշարման գծերէ, երեք անդամ հաստատուեցան Դուինի պալատին մէջ, ու չորս անդամ ցրուեցին իրենցմէ անհամեմատ աւելի խոշոր բանակները, որոնց մէջ բազմաթիւ Հայեր ալ կային գժբախտաբար։ Հայկական գնդին առաջին յաղթանակը տեղի ունեցաւ Մասեաց Սկոռի գլուխն առջև, 7000 հոգիի դէմ 300ով, ուր սպաննուեցաւ մարդկանն Ատրվչնասպ։ Երկ ըորդ յաղթանակը տարրուեցաւ Ներսեհապատ գիւղին առջեւ, պատմական Աւարայրի գաշտին վրայ, իբրեւ վրէժը Մէծն Վարդանի, անոր նահատակումէն 31 տարի վերջ։ Երրորդը՝ ափ մը կտրիձներով, Արշարունեաց (այժմեան Վարդովի) երէզ գիւղին մէջ, եւ չորրորդը՝ անոր մէրձակայ Ողին կամ Շտէոյ գիւղին առջեւ, 4000ի դէմ 40 հոգիով, ուր գիաթաւալ ինկաւ Սիւնեաց հայտղի իշխանը, հսկայակերպն Գղիհոն։

Անդամ մը միայն Հայերը ճախողանք կրեցին, երբ իրենց գաշնակից Վախթանկ թագաւորին անտեղի վստահացումին վրայ Վրաստան անցան, ու կուիի բոնուեցան Պարսից հետ, Ճարմանայնի գաշտին վրայ, Կուր գետի ափերուն մօտ։ Ուրիշ ատեններ՝ անոնք իրենց մէջ իսկ ունեցան ահաբեկեալ դասավերներ, որոնք կամ հեռացան գացին եւ կամ հակառակ կողմին հետ միացան։ Սակայն եւ այնպէս, քսան երե-

սուն Մամիկոնեաններ, եւ անոնց հաւատարիմ ազգական երկու Կամսարական եղբայրները, բաւական եղան յաճախ շիոթութեան եւ խուճապի մատնելու Պարսիկները։ Կարծես նախախամական զուղագիպութիւն մըն ալ էր որ Դուռը, ներքին խուվութեանց կամ արտաքին պատերազմներու պատճառով, հետզհետէ ետ կանչեց իրարու յաջորդող հրամանատարներուն երեքն ալ, — Միհրանը, Հազարաւուխտը եւ Շապուհը։

Այս վերջինս Տիգրոն կը կանչուէր ծանրակշիռ գէպքի մը հետեւանքով, որ բարիք բերաւ Հայոց աշխարհին։ Պերող սպաննուած էր Հեփթաղներու գէմ մղած անիրաւ պատերազմին մէջ, ու իր յաջորդը Վաղարչ, հեղաբարոյ մէկն ըլլալով ուզեց խաղաղօրէն լուծել Հայկական խնդիրը։ Վաղարչի վստահելի աւագներէն ումանք գովեստով խօսած էին իրեն՝ Վահանի մասին։ ուստի նա Հայաստան ղրկեց Նիխոր Վըշնասպդաւը, անոր յանձնաբարելով որ քաղցրութեամբ սիրաշահի ապստամբները, եւ խաղղութիւն հաստատէ երկրին մէջ։

Նիխոր եկաւ մինչեւ սահմանագլուխը, եւ Հեր գաւառի Նուարսակ գիւղէն պատգամաւոր ղրկեց Վահանին, հաղորդելու իր հաշտարարական պաշտօնը։ Վահան ընդհանուր ժողովի մը առջեւ պատգամաւորը լսելէ վերջ՝ իր կողմէ յատուկ պատգամաւորութեամբ մը Նիխորին առաջարկեց հետեւեալ երեք պայմանները։


Ա. — Մեր հայրենի եւ քնիկ օրէնքը (կրօն-քը) ազատ բողոքի. Հայերը մոգութեան պաշտօնին չը կոչուին. մոգութեան համար պաշտօն ու պատիւ չը տրուի. կրակարանները Հայոց աշխարհէն հեռացուին. Քրիստոնեայ մարդոց եւ ժահանայից քոյլ տրուի որ ազատօրէն կատարեն իրենց քրիստոնէական կարգն ու պաշտամունքը:

Բ. — Պիտանի մարդը որոշուի անպիտանէն. արդիւնաւորը սիրուի ու անօգուտը մերժուի:

Գ. — Թագաւորը անձամբ քննիկ ու դատէ. լաւն ու վատը ի՞նչ նանչնայ. ուրիշի բերնով չը խօսի:

Նիխոր հաւանեցաւ այդ պայմաններուն, եւ Վահանին հրաւէր ուղղեց անձամբ դալու խորհրդակցութեան համար: Վահան ընդունեց հրաւէրը, բայց պատանդներ պահանջեց ապահովութեան համար: Պարսիկ երեւելիներէն ութը հոգի յանձնուեցան Հայ գնդին: Երբ Վահան հասաւ նուարսակ եւ մօտեցաւ Նիխորի վրանին՝ իր մարդոց հնչեցնել տուաւ պատերազմական փողը: Պարսիկ պաշտօնակալներ դիտել տուին թէ փողահարութեամբ այցելութիւնը Արեաց սպարապետին միայն իրաւունքն է: Վահան պատասխանեց թէ ինք Արեաց կանոնները կը գործադրէ այն ատեն միայն երբ Արեաց տիրոջ ծառայութեան մէջ մտնէ: Շատ սիրալիր եղաւ տեսակցութիւնը: Նիխոր հաղորդեց Վաղարշի ողջոյնները, գովեց Վահանի քաջութիւնն ու իմաստութիւնը, եւ չքմեղացուց անոր ա-





Սիրած Վ Այսուսը Սովորմանք վկանակ՝

պըստամբութիւնը : «Քաջ մարդու համար , ըստաւ , երկար ատեն հարուածի տակ ապրելէ աւելի աղէկ է միայն մէ՛կ օր ճանչցնել իր անձին արժանիքը եւ այսպէս մեռնիլ . . . : Դուն եւ քու հետեւորդներդ մահը առ ոչինչ համարեցիք , եւ քաջազործութիւններ ըրիք : Զեղմէ անոնք որ Պերողի ամբարտաւանութեան պատճառով մեռան՝ աստուածները պիտի պահանջեն անոնց արեան հաշիւը : Իսկ գուք որ հիմա կ'ապրիք անպարտ էք , եւ վտանգէ աղատ պիտի մնաք» :

Այս տեսակ խօսքերու փոխանակումէն վերջ՝ խնջոյք սարքուեցաւ ի պատիւ Վահանեաններու : Յաջորդ օրը՝ Նիխորի խնդրանօք Վահան խոստացաւ Հայ հեծելազունդ մը զրկել Պարսկաստան , Վաղարշի թշնամիներուն դէմ կռուելու համար : Երբ հաշտութեան դաշնագըրին հիմնական կէտերը ճշուեցան ու բանակցութիւնները վերջացան՝ Նիխոր ու Վահան հրաժեշտ առին իրարմէ , առաջինը մեկնեցաւ դէպի Տիղբոն , ու երկրորդը՝ դէպի Դուին : *

Քիչ վերջ Պարսկաստան ուղեւորեցաւ Վահանն ալ , հեծելազունդի մը հետ : Հոն ներկայացաւ Վաղարշին , եւ ընդունուեցաւ մեծ պատռով : Արքայից արքան պետութեան ատեանին

* Հեր զաւառը , ուր բանակած էր Նիխոր , կը համապատասխանէ հիմակուան Խոյի շրջանակին , եւ հին ատեն կը պատկանէր Հայստանի Պարսկահայք նահանդին :

առջեւ արդարացուց Վահանի ըմբռստական առարքները, եւ իրաւացի գտաւ անոր պահանջները: «Երանի՛ թէ, ըստ, ուրիշներն ալ, զորս Պերող ի զո՞ւր կորուստի մատնեց, կարողացած ըլլոյին ձեղի պէս քաջութիւններ ընելու, եւ ձեղի պէս այսօր մեր մօտը գտնուէին ողջ առողջ»: Վահան իր պատասխանին մէջ կրկնեց իր բողոքը կրօնի եւ խլծի բռնաբարումին դէմ, եւ յայտարարեց թէ ուրացութեան չնորհիւ պաշտօնի հասնողները սովորաբար կեղծաւորներ ու անզիտաններ են, որոնց հետ նոյն խակ հաց ուտելէ կը զարշին Հայոց ռամիկ շինականներն անդամ: Վաղարշ գովկեց Վահանի համարձակախոսութիւնը, եւ ոչ միայն խոստացաւ դրով ու կնքով չնորհել անոր խնդրանքները, հասկա նաեւ անոր դարձաւց Մամիկոննեան ցեղին տանուտիրութիւնը, եւ զինք կարդեց Հայաստանի Սպարագեա: Վահան իր չնորհակալութեան խօսքերուն կցեց ուրիշ խնդրանք մըն ալ, — Կամսարական ցեղին վերահաստատումը նախարարութեանց շարքին մէջ, ինչ որ նմանապէս չնորհուեցաւ:

Մէծ հանդէսներով տօնուեցաւ Վահանի դաւճն ի Վաղարշապատ, եւ անկէ ի Դուին: Կաթողիկոսը, Յովհան Մանդակունի, օրհնութեամբ դիմաւորեց Մամիկոննեան հերոսն ու անոր զինակիցները, որ չորս տարուան դիւցադնական պայքարին չնորհիւ փրկած էին Հայաստաննեաց և կեղեցին, ու հարթած էին Հայկական ինքնալարութեան ճամբան:

Աղղայնական կուսակցութեան համար վերապահուած էր աւելի փառաւոր, ու աւելի կատարեալ յաղթանակ մը, որ անակնկալօրէն չուտ հասաւ: Նորընտիր պարսիկ մարզպանն Անդեկան, իր պաշտօնին վրայ մի քանի ամիս մնալէ վերջ հրաժարեցաւ, եւ Պարսկաստան գառնալով թագաւորին թելադրեց որ Վահանին յանձնէ Հայոց մարզպանութիւնը: «Ուրիշ ո՛եւէ մէկը, ըստ Անդեկան, չպիտի ունենայ Վահանի իմաստութիւնը: Հայաստան գացող օտար մարզպան մը, երկրին ընդարձակութեան պատճառով հազիւ թէ երկու երեք տարուան մէջ կրնայ ճանչնալ մարդերը եւ իրերը, աղէկն ու զէշը, եւ զործերը անզիտարար վարելով՝ վնաս կը պատճառէ...: Ասկէ զատ՝ պարսիկ մարզպանը հոն կ'երթայ իր ընտանիքին անդամներովը, իր սիրելիներովը եւ ծառաներովը: Եթէ անոնց բոլորը Արեաց թագաւորին ոսճիկը ուտեն՝ քիչ ըլլար ծախքը, եթէ երկրին հասոյթէն ուտեն՝ երկիրը կը վնասուի մեծապէս, բայց երբ Վահան նշանակուի՝ նա իր կալուածին շտեմարանէն կուտէ եւ ամէն բան արքունի գանձուն կը մնայ»:

Վաղարշ հաճեցաւ, եւ հրովարտակով մարզպան կարդեց զՎահան: Սա վարանեցաւ պահ մը, դիտնալով Հայոց «խանտածութիւնը» (նախանձութիւնը), բայց վերջապէս չկրցաւ մերժել թագաւորական հրամանը:

Այդ ամենաբարձր պաշտօնն ընդունելուն պէս՝ Վահան փութաց գնաց «Աստուծոյ տուն»ը

մասութանութիւն մատուցանելու։ Հազիւ թէ
 լուրը դուրս ելած էր եւ ահա եկեղեցի վաղեցին
 Դուինի ամէն գասակարգէ բնակլէները, նախա-
 րար ու աղաս, ոստանիկ ու ռամիկ, այլ ու կին,
 ծեր ու տղայ, մինչեւ իսկ առագաստի հարսերը,
 «որ իրենց ուրախութենէն պահ մը մոռցած էին
 հարսնութեան ամօթխածութիւնը»։ Բազմու-
 թիւնն այնչափ մեծ էր որ շատերը լեցուեցան
 «դրսի սրահները, փողոցները եւ շրջակայ հրա-
 պարակաց ամէն կողմէրը»։ Անյագ խնդութեան
 եւ անսպառ ուրախութեան օր մըն էր անիկա
 «աստուածասէր բարեսէրներու եւ լաւահայեաց
 ողջախորհուրդներու մտքերուն համար, իսկ
 թախծալից սուրգ եւ անմխիթար տրտմութիւն՝
 խօթամիտներու եւ խարդախներու համար»։
 Առաջնները կ'ակնարկեն Աղջայնականներուն,
 վերջինները՝ անոնց ընդդիմադիրներուն։ Եւ
 անշուշտ այդ պատճառով իսկ է որ, Կաթողիկո-
 սը, Ս. Գրքէն պարզացին յարմար ընթեր-
 ցուածներ կատարել տալէ վերջ, յատուկ քարո-
 ղով մը յորդոր կարդաց սիրոյ եւ հաշտութեան,
 չափառութեան եւ անյիշաշարութեան։ Այդ
 օրէն սկսած Վահան կ'ըլլար Արքայից արքային
 փոխանորդ, եւ հետեւաբար՝ ժողովրդին կենա-
 ցը, ինչքին եւ բախտին բացարձակ տէր։ Վահա-
 նի վեհանձնական ողին ծանօթ էր ամենուն,
 բայց և այնպէս անպատշաճ չէր որ Հայրապետս
 այդ պահուն ամենուն յիշեցնէր Քրիստոնէական
 ներողամտութեան պատգամն ալ։

Վահանի մարզպանութեան չնորհիւ Պալո-

կական Հայաստան վայելեց խաղաղութեան եւ
 անդորրութեան ըրջան մը, 485էն մինչեւ 505
 թուականը (ըստ ոմանց մինչեւ 510)։ Իրեն յա-
 ջորդ նշանակուեցաւ կրտսերագոյն եղբայրը
 Վարդ, ինչ որ կը ցուցնէ թէ իր իշխանութենէն
 գոհ մնացած էին աղին ալ, պետութիւնն ալ։


Այս է ուրուագիծ պատկերը այն հոյակատ
 կեանքին, որուն վրայ գոհարներու պէս ընդե-
 լուգուած են քաջութիւնն ու անձնութիրութիւնը,
 հայրենասիրութիւնն ու կրօնասիրութիւնը, ի-
 մաստութիւնն ու առաքինութիւնը։



Ներսիկ կամսարական



Ա . Վարդանայ Մատուռը Խոյի Դաշտին մէջ



Եջմիածնի Կաթողիկէին եկին ձեւը

Բ . ՄԱՍ

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՒ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

ՅԱԶԿԵՐԸ

Յազկերտ Բ . Մեռաւ 457ին : Այս ինքնակալան անունով գտնուած է զբամ մը որուն վրայ կը կարգացուի հին պարսկական տառերով — Մազուկան քատի եազոքէրտի . (Որմզդապատմազաւորին Յազկերտի) : Գլուխը կը կրէ թագ մը , ատամնաւոր պարիսպի ձեւով , որու մէջ-տեղէն կը բարձրանայ մահիկ մը եւ բոլորակ մը , ի նշան լուսնոյ եւ արեւու : Դրամին հակառակ կողմը զրոշմուած է ատրուչան մը (կրակատուն) : Պատկերին դիմազծութենէն դատելով՝ Յազկերտ կը նկարագրուի (Միքայէլ Փորթուգալի «Եղիշէի Քննադատութեան» մէջ) — յաղթ , անձնեայ , աչքերը եւ երեսը խոչոր , խոյաքիթ , պակասամօրու :

Տեսնուած է նկար մը , հին ձեռագրի մը մէջ , ուր Յազկերտ Բ . կը բազմի աթոռի վրայ , ձեռքը սուրին դրած , գլուխը կապոյտ թագ : Հազած է կանաչ պատմուճան , եւ ոսկեհուռ սեւ բեհեղէ անդրավարտիք (շալվար) :

Յազկերտ բառին հայերէն թարգմանութիւնը պիտի ըլլար Աստուածակերտ :

Յաղկերտ Բ.ի երէց որդին էր Պերոզ (Յիռուղ), բայց անկէ առաջ գահ նստաւ երկրորդ որդին Որմիզդ, զոր առելի կը սիրէր հայրը: Պերոզ փախաւ, եւ Քուշաններու օդնութեամբ միայն կրցաւ գալ տիրանալ իր ժառանդութեան: Այս ներքին սլայքարին պատճառով Պերոզ կ'ուզէր ապահովել Հայոց օդնութիւնն ալ: Քուշանները կը բնակէին Խորասանի կողմը, մանաւանդ հիմակուան Պուխարա եւ Պալս քաղքները: Շատ զօրաւոր էին Վարդանանց եւ Վահանանց ատենները:

ԱՐԶԱԿԱՆԻՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Վարդանանց պատերազմէն վերջ (451ին) նախարարները տարուեցան Տիղբոն, Պարսից ձմեռնային մայրաքաղաքը, որ հիմակուան Թիսփոնն է (Ctesiphon), Պազտատի հարաւային արեւելեան կողմը, 12 մղոնի չափ հեռու: Արտաշատէն հեռաւորութիւնն է՝ 500 մղոնէ առելի: Հայ եկեղեցականները, որ կապուած էին ու ջորիններով կը ճամբորդէին՝ 80 օրէն հասան չոն:

Դատապարտուելէ վերջ անոնք զրկուեցան Վրկանիա, հիմակուան Մազանտարանը, Կասպից ծովուն հարաւային կողմը: Կրօնաւորները հոն նահատակուեցան: Իսկ նախարարները տարուեցան Նիւշապուհ (Նիւշափուր), Խորասանի լեռնային գաւառին մէջ: Հոն արձակուեցան իրենց շղթաններէն, եւ զրկուեցան առելի

հեռուն, Հրեւ քաղաքը (Աֆղանիստանի Հերաթը), եւ մտան այն բանակին մէջ որ կ'երթար Պալս, Քուշանաց դէմ կուռելու: Այսպէս՝ Հայ նախարարները ինն ու կէս տարի շղթաններու տակ տարուբերուելէ վերջ՝ երկուք ու կէս տարի ալ իրբեւ զինուոր ազատ ծառայութիւնն կատարեցին, իրենց բնիկ աշխարհէն 1200 մղոն հեռու: Իրենց քաջազործութիւնը դարմանք պատճառեց ամենուն:

Անոնք հայրենիք դարձան 463ին: Աստ Եղշէի 35 հոգի էին: Ահա անոնց անունները:

Սիւնեաց ազգէն՝

Բարդէն եւ Բակուր:

Արծրունեաց ազգէն՝

Ներշապուհ, Շաւասպ, Շնդին,

Մեհրութան, Պարգեւ, Տաճատ:

Մամիկոնեան ազգէն՝

Համազասպեան, Համազասպ,

Արտաւազդ, Մուշեղ:

Կամարական ազգէն՝

Արշաւիր, Թաթուլ, Վարձ,

Ներսէհ, Աշոտ:

Ամասունեաց ազգէն՝

Վահան, Առանձար, Առնակ:

Գնունեաց ազգէն՝

Ասոմ:

Դիմախսեանց ազգէն՝

Թաթուլ, Սատոյ, եւ երկու ուրիշ ընկերներ:

Անձեւացեաց ազգէն՝

Շմաւոն, Զուարէն, Առաւան:

Առաւեղինից ազգէն՝

Փապակ, Վարազդէն, Դատ:

Արծրունեաց տոհմէն՝

Ապրսամ:

Մանդակունեաց տոհմէն՝

Սահակ եւ Փարսման:

Տաշրացեաց ազգէն՝

Վրէն:

Ռափանեան տունէն՝

Բարիկ եւ Յուխնան:

ՀԱՅ ԶԻՆՈՒՐՈՒԹԻՒՆԸ

Հայոց կողմէ Յունաց թէոդոս կայսեր ուղղուած թղթէն մէջ, հետեւեալ կարգով շարուած են նամակագիրները, — Կաքողիկոսը, Եպիսկոպոսները, Հայ օօրքերը, Մարգարինը (Վասակ), Արծրունեաց իշխանը, Սպարապետը, մեծամեծ նախարարք: Ասիկա կը ցուցնէ որ եկեղեցականներէն վերջ՝ Հայոց զօրքերը կուդային կարեւորութեան կարգով, իշխաններէն աւելի վեր: Քրիստոնէական քարոզութեանց չնորհիւ ժողովրդական ողբին աճումն էր որ բերած էր այդ արդիւնքը, ինչ որ հաճելի չէր շատ մը նախարարներու: Ատոնք կուզէին Պարսիկ միապետականութեան ուժովը բացարձակ տէր մնալ շինական եւ մշակ դասակարգին:

Միեւնոյն ատեն պէտք է յիշել որ Հայոց մէջ բուն զինուորութիւնը վերապահուած էր ազատ դասակարգին, նախարարական ցեղի մարդոց, որոնք «սեպուհ» տիտղոսը կը կրէին: Հասարակ ժողովուրդը հարկ մը վճարելով աղատ կը մնար պատերազմէ, բայց ի հարկին կը մասնակցէր, ոռնիկ ստանալով: Թագաւորական շրջանին մէջ օտար ազգերէ ալ վարձկան զինուորներ կը բերուէին: Վարդանանց դարուն մէջ Հայ նախարարութեանց զինուորներուն ամբողջ թիւը կը հասնէր 90,000ի:

Այդ ժամանակուան Հայերը, առ հասարակ, ի բնէ կորովի մարդիկ էին, թէ՛ իբրեւ ազատասուն լեռնականներ, եւ թէ՛ իբրեւ պարզակեաց երկրագործներ: Ասկէ զատ անոնք քաջավարժէին պատերազմի արուեստին ալ, եւ իբենց յատուկ սկզբունք մըն էր՝ նախ եւ առաջ սպաննել թշնամիին գլխաւորները:

Հայ բանակը կը բաղկանար երեք դասակարգէ: Ա. Սպառագէն, որ ձիաւորներ էին, Բ. Աղեղնաւոր, որ աղեղով կը կոսւէին, եւ Գ. Բուն Հետեւակներ, որ կը կրէին վահան, սուրու նիղակ: Սպառագէնները, ինչպէս եւ անոնց ձիերը, պաշտպանուած էին զրահով: Շատ նշանաւոր էին անոնք: Կը պատերազմէին սուրով ու նետով: Անոնց նետին վրայ կար շարժական սլաք մը, որ մարմինին մէջ կը մնար եւ վէրքը անբուժելի կ'ընէր: Մեծ համբաւ հանած էին նաև հայ աղեղնաւորները: Հոռվմայեցինները կ'ըսէին թէ անոնք վախչելու ատեն «աւելի ա-

հարկու են», որովհետեւ կրնալին ետեւի կողմէն ալ արձակել իրենց նետերը եւ ուղիղ նշանառութեամբ գարնել:

Եղիշէի վկայութենէն յայտնի է որ Վարդանանց պատերազմին ատեն շատ մը կիներ ալ դժուխնին պատերազմական սաղաւարտ կրեցին, մէջքերնին սուր կապեցին, եւ ձեռքերնին վահան առին: Դժբախտաբար Վահանի ատեն շատ մը նախարարներ մեռած կամ իրաւազուրկ եղած էին, եւ զգալապէս պակսած էր ազատասէր պատերազմիկներուն թիւը: Նախարարական տուններն ոմանք վատասերած կամ յուսահատած ըլլալով՝ անտարբեր մնացին Վահանի կոչերուն: Այդ տուններն էին՝ Արծրունեաց «երեւելի եւ ականաւոր ազգ»ը, Անձեւացեաց եւ Մոռկաց գաւառին ազգերը, Ռշտունեաց ազատորդարը:

ՀԱՅ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Նախարար կը կոչուէին այն ցեղապետները որ իրենց սեփական գաւառներն ունէին եւ անոնց վրայ կ'իշխէին անկախարար: Նախարարներն ալ, իրենց կարգին, հպատակ էին թագաւորին, անոր կը վճարէին հարկ, եւ պատերազմի ատեն անոր կ'օգնէին հեծելազօրքով:

Նախարար հին պարսկերէնի մէջ կ'ըսուի սալբապ, կապրարա (թագաւոր) բառէն:

Նախարարները երկու աստիճան էին, աւագ եւ կրտսեր: Արքունի հանդէսներու եւ ճաշերու ատեն իւրաքանչւր նախարար ունէր իր որոշ տեղը, իր պատութեան եւ ազնուականութեան

համեմատ, եւ թեկ կ'իշխար բարձի վրայ: Այս իրաւունքը մեծ չնորհ մըն էր թագաւորներէ տրուած: Նախարարները խիստ նախանձախրնդիր էին իրենց տրուած կարգը պահելու, եւ ատոր համար շատ անգամ կոխներ ալ կը մզէին իրարու դէմ, նոյն իսկ թագաւորին դէմ: Սիւնեաց իշխան Անդովիկ որ նախարարներու մէջ միշտ առաջնակարգ էր՝ Շապուհ թագաւորի կարգագրութեամբ սեղանին վրայ առաջնորդուեցաւ 14րդ տեղը: Անդովիկ չարաչար վիրաւորուեցաւ եւ ամեններն ձեռք չդպցուց կերակուրին: Հայրենիք վերագարձին՝ այդ անարգանքին վրէժը լուծելու համար ապստամբեցաւ, Յունաց կողմը բռնեց եւ պարսկական սահմաններէն ներս արշաւեց: Մինչեւ իսկ գնաց, մտաւ Տիգրոն, եւ աւարեց արքունի ապարանքը:

Այս Անդովիկի թոռն էր Վասակ, ուրացեաւը, եւ աղջիկն էր նշանաւորն Փառանձեմ, Գնէլի կինը, զոր իւրացուց Արշակ Բ. Թագաւոր:

Նախարարներու կարգը կամ բարձը կը հաստատուէր թագաւորէն, հայ կամ օտար: Տրգատի օրով կային նախարարական 400 բարձեր: Կ'աւանդուի որ մեծ ու պղտիկ հայ նախարարութեանց թիւը կը համնէր 900ի: Ազգային թագաւորութեան անկումէն վերջն ալ շարունակուեցան կարգերը: Գտնուած է պատճէնը վաւերաթղթի մը, Գահնամակ կամ Գահնեմակ անուն, որուն վրայ նշանակուած են 70 նախարարական տուններու անունները: Այդ պատճէնը Ա. Սահակ Պարթեւ բերած է Տիգրոնէն, ուր

նա դացած էր, ներկայանալու վասմ թագաւորին: Պատճէնը մաղաղաթէ թերթ մըն է, Մեսրոպեան տառերով գրուած:

Յանկը կը սկսի այսպէս

Առաջին իշխանն եւ մաղլսազն

Ա. Սիւնեաց տէր

Բ. Ասպետն

Գ. Արծրունեաց տէր

Դ. Մամիկոնէից տէր

Ե. Շահապն Ծոփաց տէր

Զ. Մոկաց տէր

Եւն. Եւն.:

ՄԱԶԴԻԱԿԱՆ ԿՐՈՆՔ

Դենիմազգեղը, այսինքն Մազդէական դենը (կրօնքը) հիմնուած էր Քրիստոսէ իր 1000 տարի առաջ, Զարադուշտայի (Զրադաշտի) ձեռքով: Նա քարոզեց մէկ աստուծոյ վարդապետութիւնը, Հնդկական բազմաստուածութեան տեղ: Այդ մէկ աստուածն էր Ահուրա — Մազդա, որ Սասանեանց ատեն ըսուեցաւ Հօրմիզդ, յետոյ՝ Հիւրմիւլ. (ըստ Հայկականին՝ Արամազդ): Զրադաշտի յաջորդները երկուքի բաժնեցին արարչութիւնը, եւ մէջ բերին երկարմատեան դրութիւնը, որ կը ճանչնայ երկուոյժ, Բարի եւ Զար: Ահուրամազդա եւ բոլոր արդարները կը կուռին Զարին դէմ, որ է ԱնկրօՄանեուշ կամ Ահրիման:

Զրադաշտի օրէնքը գրուած էր 1200 հորթի

կաշիի վրայ: Աղեքսանդր Մակեդոնացիի յաղթութենէն վերջ՝ Պարթևներու հելենամէտ աղդեցութեան ներքեւ ինկած էր Զրադաշտականութիւնը: Արտաշիր Սասանեան վերահաստատեց զայն 550 տարի վերջ, եւ հաւաքել տուաւ Աւեստայի (Զրադաշտական սուրբ գրոց) մեծ մասը, որոնք աղօթքներ են: Արաբներու մուտքէն վերջ, երբ Պարսիկները ազգովին իւլամացան՝ Աւեստայի գրուածքներու շատը նորէն վէճացաւ: Զրադաշտականութիւնը կը պարունակէր բարոյական ընտիր սկզբունքներ, բայց վերջէն ենթարկուեցաւ զեղծումներու, որդեգըրեց կոչտ աւելորդապաշտութիւններ եւ անբարոյ սովորութիւններ: Ահուրա Մազդայի այլեւայլ յատկութիւններն ալ եղան մէյմէկ հրեշտակներ կամ աստուածութիւններ, որով բազմացաւ պաշտելի էակներու թիւը:

Վարդանանց պատերազմէն առաջ երբ նախարարները ուրացութեամբ հայրենիք դարձան՝ սահմանագլխին վրայ Հայերը իրենց կը հարցնէին, — «Որչա՞մի ատենէ պիտի կրնաք սովորիլ ձեր աստուածներուն անունները...»:

Հայերուն համար՝ Զրադաշտականութեան ամենէն խորշելի օրէնքներէն մէկն էր մերձաւորներու ամուսնութիւնը: Ոչ մէկ սահման չէր մնացած այդ մասին:


Յազիկերտ Բ. աեսնելով որ իրեն ներկայացող Հայ նախարարները կը մերժէին Զրադաշտութիւնը՝ այսպէս ըսած էր անոնց: — «Ես երդում ըրած եմ յանուն մեծ աստուծոյն, արե-

դական, որ իր ճառագայթներով բոլոր տիեզերքը կը լուսաւորէ եւ որ իր ջերմութեամբը բոլոր արարածները կը վերակենդանացնէ, որ եթէ վաղն առաւօտ, այդ սքանչելի լոյսը ծագելուն պէս, դուք ամէն մէկդի ինձի հետ անոր առջեւ ծունկի չը գաք, եւ զնա իբրեւ աստուած չը դաւանիք՝ ձեր գլխուն ամէն տեսակ չարչարանք ու նեղութիւն պիտի թափեմ, մինչեւ որ կատարէք իմ հրաման» :

Պահանջուած այդ խոստովանութիւնը հետեւեալ աղօթքն էր, որ մինչեւ հիմա Փարսիները կ'արտասանեն աստուն, կէսօրին եւ իրիկունը:

Կ'երկրպագենք պէրհապայծառ եւ քաջաձի Արեգական, կ'երկրպագենք լայնածաւալ դաշտերու աստուծուն՝ նշմարտասէր եւ իմաստուն Միկրի, որ հազար ականջ ունի, քիւր աչեր, քարեկամի է եւ գերազոյ, ամենադէտ, հզօր, անքուն եւ միշտ հսկող: Կ'երկրպագենք համայն աշխարհներու տիրոջ, Միկր աստուծոյ, որ Ահուրամազդա պայծառ ստեղծեց քան բոլոր երկնային եազուաները (պաշտելվները): Մեզ զօրավիզն ըլլան Միկր եւ Ահուրա» :

Զլադաշտական Պարսիկները հիմա կը կոչուին Փարսի, եւ հազիւ 10,000 հոգի են Պարսկաստանի մէջ: Արարաներու մուտքէն վերջ Հընդկաստան փախչող Պարսիկներու յաջորդները հիմա կը հասնին 85,000ի, որ կը բնակին Կիւճէրաթի շրջանակին մէջ եւ կը հետեւին մաղղէականութեան:



ԱՐԻՆԵՐԼ

Հին Պարսիկներու համեմատ՝ Արեւելքի ազգերը կը պատկանին երկու տարրեր խումբերուն, Արիք եւ Անարիք, կամ Երան ու Աներան: Հիմակուան ձեւով անոնք կը կոչուին Երան ու Թուրան: Առաջինին կը պատկանին Պարսիկներն ու իրենց ցեղակիցները, վերջիններուն՝ Հռները, Սկիւթացիները, Քուշանները, այսինքն Ոքսոս գետէն անդին գտնուող ցեղերը:

ՀԵՓԹԱՂՆԵՐ

Քրիստոնէ 120 տարի առաջ Զինաստանցի եռ Զի կոչուած ցեղը Բակտրիա արշաւեց, եւ հոն տեղաւորուեցաւ: Անկէ մէկ ու կէս զար վերջ իրենց ցեղապետներէն Քուէ-Շանկ նուածեց բոլոր միւս ցեղերը եւ Հռոմայեցիք զանոնք ճանչցան Քուշան անունով: Քուշանները տկարացան եւ անոնց տեղը բռնեցին Եէթանները, այսինքն Հեփթաղները:

Հեփթաղները որ Քուշան ալ կ'ըսուին, կը ընակէին Պուխարայի եւ Պալսի կողմերը, Խորասանէն անդին, դէպի Արեւելք: Անոնք շատ զօրացան հինգերորդ դարու սկիզբները, եւ 150 տարի, զըեթէ շարունակ արշաւանքներ կ'ընէին Պարսկաստանի վրայ: Պարսիկները եւ Արաբացիները զանոնք կը կոչեն Հիթալ կամ Հէյթալ (որ Պուխարայւոց լեզուով կը նշանակէ հումկումարդ): Եղիշէի պատմութեան մէջ անոնց հայրենիքը կը յիշատակուի իրրեւ «երկիրն իտա-

ղական» ինչպէս եւ «աշխարհն Քուշանաց» : Հայ պատմիչները տեղ տեղ «Թուրք» անունն ալ տուած են այդ ցեղին : Յոյն պատմագիրներ Հեփթաղները կը յիշատակեն «սպիտակ Հոնք» անունով ալ :

Քուշանները կամ Հեփթաղները տարբեր են Հոներէն որ Ատտիղասի — «Աստուծոյ պատուհասին» — առաջնորդութեամբ արշաւեցին Եւրոպա, ծանր տուրքեր դրին Բիւզանդական կայսրութեան վրայ, եւ պիտի հասնէին մինչեւ Արևանտեան Ովկիանոս, եթէ չյաղթուէին Շալօնի առջեւ, Ֆրանսայի Շամբայն գաւառին մէջ (451ին) :

Հոները վայրենի էին եւ վրանաբնակ . դէմքով թուխ եւ տեսքով դաժան : Հեփթաղները՝ հողագործ էին եւ քիչ շատ քաղաքակրթուած, դէմքերնին աւելի վայելուչ էր եւ բաւական ճերմակ : Պերող թագաւորը ասոնցմէ գերի բըռնուած էր պատերազմի մը մէջ, եւ փրկուած էր ուխտելով որ անդամ մըն ալ անոնց սահմանէն անդին չպիտի անցնի : Այդ սահմանը որոշուեցաւ ձողացանկով մը : Պորս տարի վերջ Պերող նորէն յարձակեցաւ անոնց վրայ, բայց որպէս զի ուխտին դէմ դրժած չըլլայ՝ իր բանակին առջեւէն քշեց փիղերու բազմութիւն մը՝ որոնք խորտակեցին ձողացանկը : Պերող անպատիք չմնաց : Հեփթաղներու ձեռքով լարուած որոշայթի մը մէջ բռնուեցաւ եւ սպաննուեցաւ :

ՄԱՄԻԿԱՆԵԱՆ ՑԵՂԸ

Խորենացիի պատմութեան համեմատ Մամիկոնեան ցեղին նախահայրն էր Մամգուն անունով ազնուական մը Ճենաց աշխարհէն, որ ընտանիքով Պարսից Արտաշէս թագաւորին քով ապաստանած եւ անոր խորհրդով Հայաստանի փոխադրուած էր Մեծն Տրդատի ժամանակ :

Տրդատ սիրով ընդունեց Մամգունը, եւ ժամանակ մը վերջ անոր տուաւ Տուրուբերան նահանգի Տարօն գաւառը :

Տարօն կը պատկանէր Սլկունի ցեղին մարդոց, որ Հայաստանի ամենահին բնիկներէն էին, Ուրարդեան կամ Խալդեան թագաւորներու ժամանակից : Երբ Հայաստանի հիւսիսային լեռնականները Տրդատի Հոռմ ճամբորդութենէն օգտուելով եւ Պարսից թագաւոր Շապուհ Ա.էն քաջալերուելով ապստամբեցան՝ Սլկունիները անոնց օրինակին հետեւելով ոտքի ելան եւ սպաննեցին Օտայ Ամատունի նախարարը, որ սուցողն էր Տրդատի քրոջ, Խոսրովիդուխտի :

Տրդատ Հայաստան վերագարձին խոստացաւ Տարօնի երկիրը տալ այն իշխանին որ նուանէր ապստամբ Սլկունիները : Մամգուն ստանձնեց այդ գործը եւ սպաննեց անոնց նահապետ Սլուկը : Այդ թուականէն սկսած՝ Տարօն եղաւ Մամիկոնեան ցեղին սեփականութիւնն ու բնակավայրը, թէեւ յաջորդ գարերու մէջ երբեմն կը յիշուէն Բագրատունիներ եւ Արծրունիներ ալ, իբրեւ Տարօնի իշխաններ : Փաւստոս Բուրակի մը մէջ բռնուեցաւ եւ սպաննուեցաւ :

զանդի վկայութեամբ Տայքի լեռնային նահանդն
ալ սեփականութիւն եղած էր Մամիկոնեաննե-
րուն ուր կը քաշուէին անոնք մեծ վտանգներու
ատեն, ինչպէս ըրին իրենց հակառակորդ Տի-
րան թագաւորի օրով:

Գլակայ վաճքը, ինչպէս եւ հեթանոսական
Մընակ Ս. Հայիշատը կը գտնուէին Տարօնի մէջ:

Հայոց սպարապետութիւնը գարերով մնաց
Մամիկոնեան ցեղին մէջ, որ կը կոչուէր նաեւ
ազգ սպարապետութեան: Անոնք իրենց խելքովն
ու քաջութեամբը ա'յնքան փայլեցան որ նոյն
իսկ թագաւորներու նախանձը գրգուցին իրենց
վրայ: Ատոր համար է, կ'ըսուի, որ Վարագ-
դատ թագաւոր (374-378) սպաննել տուաւ Մու-
չեղ Մամիկոնեանը: Բուզանդի վկայութեան
համեմատ, Մուչեղի եղբայրը Մանուէլ, որ
պարսկական բանակին մէջ Քուշաններու դէմ
զարմանալիք քաջութեամբ կոռուծ էր, իր պատ-
զամաւորին միջոցով այսպէս ըսած է Վարագ-
դատին —

«Մենք ձեզի ծառայ եղած չենք երբեք,
հասպա եղած ենք ձեզի ընկեր, նոյն իսկ ձեզ-
մէ աւելի բարձր. զի մեր նախնիքը ձենաց աշ-
խարհին վրայ թագաւորած էին, եւ իրենց եղ-
բայրներուն միջեւ ծագած խովութեան պատ-
ճառով հոս եկած էին, խաղաղ ապրելու համար:
Առաջին Արշակունի թագաւորները գիտէին թէ
մենք ո'վ ենք, եւ ո'ւսկից եկած ենք, բայց դուն
չես գիտեր, որովհետեւ Արշակունի չես:


«Մեր ցեղին Արշակունիներու մատուցած

ծառայութիւնը դուք փոխարինեցիք՝ կոտորե-
լով մնացորդները անոնց որ ձեր նախնիքներուն
համար կեանքերնին զոհած էին պատերազմնե-
րու մէջ: ... Հիմա ալ դուն խնջոյքի մէջ խեղ-
դեցիր իմ քաջարի եղբայրս Մուշեղը, որ իր
մանուկ հասակէն իր կեանքը մաշեցուց ձեզի
համար, որ ձեր թշնամիները ջարդեց ու հալա-
ծեց, եւ զոր իր թշնամիները չէին կրցած սպան-
նել»:

Բուզանդ հետեւեալ կերպով կը նկարագրէ
այս երկու հակառակորդներուն հանդիպումը
պատերազմի դաշտին վրայ — «Երբ Վարագ-
դատ թագաւոր աչքը վեր վերցուց ու տեսաւ
Մանուէլին զալը, երբ տեսաւ անոր բարձրահա-
սակ ու շքեղ մարմինը, յոտից ցգլուխ երկաթէ
ամրակուռ զրահով ծածկուած, երբ տեսաւ ա-
նոր հասատմեստ անձը հզօր երիվարին վրայ
սպառազինեալ ու անշարժ, պահ մը այնպէս
կարծեց թէ աչքին առջեւ կը տեսնէր բարձր ու
անմատչելի լեռ մը...»:

Արդէն հանրածանօթ է Մեծն Վարդանի ե-
ղական քաջութիւնը: Միհրներսէ հազարապետ
Տիգրոսի մէջ Հայ քահանաները յանդիմանելով
կ'ըսէր անոնց — «Դուք ձեր կախարդութեամբ
կորուսիք Վարդանի պէս քաջ մէկը, որ այն-
չափ օդտակար էր Արեաց Տիրոջ, եւ որուն Ար-
եաց աշխարհին մէջ կատարած գործերը կը լի-
չեն մեր շատ մը զօրագլուխները...: Մեր Աստ-
ուածանման տէրն (թագաւորն) անդամ իր աշ-
քովը տեսած էր անոր քաջասրտութիւնը ի Մար-

վիւսու* : Արեաց աշխարհին մէջ քիչ մարդիկ կան որ կընան ըստ արժանույն գովել այդ մարդը եւ անոր գործերը» :



Թօրքումի բերդը Տայք նահանգին մէջ

Վարդանի մասին նոյն ինքն Յազկերտ Բ. ըսած է Վասակին, ըստ Եղիշէի :— «Եթէ (Յունաց) կայսրը կամ Հռոնաց թագաւորը ուղին բոնի ձեռքէս խլել Վարդանը՝ Արեաց ամրող ուժով պիտի կռուէի, եւ հանգիստ չպիտի տայի մինչեւ որ անիկա ետ ստանայի» :

* Մարվիսոս կը համապատասխանէ Հիմակուան Մէրմի շրջանակին, որ կը գտնուի Կոգոսնական Ասիա, Բուստ տիրապետութեան ներքեւ : Հերաթէն հեռաւորութիւնն է 200 մղոն : Բնակչէները կը պատկանին թէքէթիրքմէն ցեղեն, չին Քուչաններու յաջորդները :

Յոյժ զարժանալի, եւ յատուկ ուսումնասիթութեան արժանի իրողութիւն մըն է որ Մամիկոնեան ցեղը, Արեւելքի խորեքէն եկած, այնչափ կարճ ժամանակի մէջ կ'ընտելանայ եւ կը նոյնանայ Քրիստոնեայ Հայութեան հետ, կը գրաւէ զինուորական փառաւոր դիրք մը Հայ աշխարհին մէջ, կ'առաջնորդէ յառաջդիմական ազատական շարժումներու, եւ անձնուէր անոյնանը կը դառնայ Հայ եկեղեցւոյն :

Ահա վկայութիւն մըն ալ Բուզանդէն, որ թէեւ կրնայ այդ պատմիչին յատուկ չափազանցեալ ոճով երանզաւորուած ըլլալ, բայց եւ այնպէս կը պարունակէ շատ մը ճշմարտութիւններ :

«... Ատկէ վերջ հիւսնդանալով մահուան անկողինը պառկեցաւ Մանուէլ սպարապետը, եւ իր որդին Արտաշիրը կանչելով անոր յանձնեց իր տէրութիւնը եւ սպարապետութիւնը, եւ այս յորդորը սուաւ անոր : Հնագանդ հպատակ եւ հաւատարիմ կաց Արշակ (Գ.) քագաւորին, Հայոց աշխարհին համար կռուէ՛ ու անձդ զոհէ, ինչպէս որ քու քաջ նախնիքներդ մեռան այս աշխարհին համար, որովհետեւ Աստուծոյ առջեւ ատիկա մեծ եւ ընդունելի պարտականութիւն է, եւ այդպէս ընողները ձեռքէ չքողորք Աստուծուած : Այս կերպով դուք այս աշխարհին մէջ փառաւոր անուն կը քողուք, եւ երկնից մէջ իբրեւ արդար կը ներկայանաք : Ամենեւին մի՛ վախնաք մահէն, ձեզմէ հեռացուցէ՛ նենուութիւնը, պղծութիւնը եւ չարութիւնը . քաջարար մեռէ՛ աստուծապաշտ աշխարհին համար,

վասն զի այն մահը Աստուծոյ համար է, եւ անոր եկեղեցիներուն, անոր ուլստին, եւ այս երկրի բնիկ տէր Արշակունիներուն համար է: Այս խըր-բառը տալէ վերջ՝ Մանուէլ, իր անձին օրինակը ցոյց տալու համար բոլոր մեծամեծներուն առաջեւ մերկացաւ հազուսաններէն, եւ ամէնքը տեսան որ իր մարմնոյն վրայ չէր մնացած արծաթ դրամէ աւելի մեծ մաս մը, որ վիրաւորուած ըրլար պատերազմի մէջ: Ու ատկէ վերջ՝ Մանուէլ հառաչաճայն կափսոսար որ իրեն չէ վիճակուած պատերազմի դաշտին վրայ մեռնիլ հայրենիքին ու եկեղեցին համար:

Գիտենք որ Վարդանի մարմինն ալ զարդարուած էր քառասուն սպիներով, սաղմաղաշտի վրայ ստացուած վէրքերու նշանները:

Կ'արժէ մէջ բերել Փարակեցիի հետեւեալ տողերն-ալ, Մամիկոնեաններու մասին:

«Որովհետեւ ամէնքը գիտէին թէ առանց այդ ցեղին առաջնորդութեան ոչ մէկ գործ գըլուխ ելած էր Հայոց աշխարհին մէջ:... Եւ ժամանակին այնպիսի անպիտան նշխանները (ուրացողները) կը տեսնէին Մամիկոնեան նահատակ ցեղի զաւակներուն օրէցօք աճումը եւ յառաջացումը, որոնց վրայ իրենք (Մամիկոնեանները) կը վստահանային ոչ թէ իրրեւ մարդկային ձիրքեր հապա վերին ինամակալութեան պարզեւները, իրենց նախնեաց սուրբ արեան բարեխօսութեամբը շնորհուած:... Եւ անոնք թէ եւ նախանձոտութեան պատճառով արհամարհուած՝ բայց լաւագոյն էին, եւ լաւագոյն

կ'երեւային ամէն բանի մէջ, իմելքով նշանաւոր, մտացի, իմաստնազիւտ, նետաձգութեան մէջ ուղիղ նշան առնող եւ զարնող, որսի մէջ թեթեւաշարժ եւ նախասպան, երկու ձեռքէ յաջուղակ, եւ ամէն մասսամբ ուղղակի եւ չնորհալի»:

Այս ցեղին վերջին ներկայացուցիչն էր Գրիգոր Մամիկոնեան որ բանտարկուած էր Արարդորավար Յուղայի ատեն Ժ. Պարու սկիզբները: Գրիգոր փախաւ բանաէ, ու մեռաւ Բագրեւանդի կողմերը:

Մամիկոնեաններ կը յիշուին Բարսեղ կաթողիկոսի օրովնալ, ԺԱ. Պարու վերջերը: Կիրակոս Պատմիչ կը պատմէ թէ երբ Հեթում թագաւոր 1254ին Կիլիկիային թաթարաց խանին այցելութեան կ'երթար՝ Հայաստանէն անցնելու ատեն կ'իջեւանի Վարդենիս գիւղը, Քուրդանունով հայ-քրիստոնեայ իշխանի մը տունը, որուն որդիներն էին Վաչէ եւ Հասան, եւ կինը՝ Խորիշահ, Մարզոկան Մամիկոնեանի աղջիկը, և Ասլան պէկի եւ Գրիգորի քոյրը:

Հայ իշխաններու ծախքով Երուսաղէմի մէջ շինուած եօթանասուն վանքերէն չորսը Մամիկոնեաններու յիշատակներ էին: Վարդան պատմիչ կ'աւանդէ որ Մամիկոնները հինգ գրին արծաթով գնեցին «զգուռն արեւմտեան սրբոյն Սոփիայ (Եկեղեցւոյն կ. Պոլսոյ) ի Յուստինիանոսէ, յիշատակ Հայոց»:

Հայաստանի մէջ հիմա կայ Քուրդ ցեղ մը, Մամդունիու անունով:

ԿԱՄՄԱՐԱԿԱՆՆԵՐԲ

Հետեւեալ դէպքը կը պարզէ երկու գեղեցիկ
երեւոյթներ, մին՝ Կամսարականներու հաւա-
տարմութիւնը իրենց ազգական Մամիկոնեան
տան, եւ միւսը՝ բարոյական մաքուր մթնոլոր-
տը, որուն մէջ սնած մեծցած էին այդ կորիւն-
ները:

Դուինի յանկարծական պաշարումին ատեն
փախուստ տուած էին Վահանեանները: (Կաթո-
ղիկոսը, Յովհան Մանղակունին ալ անոնց հետ
միասին էր, եւ սրբնթաց ձիավարութեան ատեն
իյնալով՝ հաղիւ փրկուեցաւ մահէ կամ կալա-
նաւորումէ): Պարսիկ հրամանատարը, Հազա-
րաւուխտ, որ մինչեւ Տայոց աշխարհ հետա-
պնդեց զանոնք՝ իր նպատակին չը հասաւ, բայց
Շաղգոմք գաւառին մէջ, Յունաց սահմանա-
գլխին վրայ, ձերբակալեց Կամսարական եղ-
բայրներուն կիները, եւ հրամայեց զանոնք
«պահել սրբութեամբ եւ ամենայն զգուշու-
թեամբ, ըստ օրինացն Քրիստոնէից»: Յաջորդ
Պարսիկ հրամանատարը, Շապուհ, յորդոր զըր-
կեց Կամսարականներուն որ գոնէ իրենց կինե-
րուն փրկութեանը համար հեռանան Վահանէն:
Անոնք մէրժեցին, ու այսպէս պատասխանեցին:
«Մենք ալ կրնայինք զձեղ խարել ինչպէս հաց-
կատակները կ'ընեն ձեզի. կապիճ մը մոխիր
առնել եւ մեր աղախիններէն մէկուն տալ որ
ուզածին պէս աղտոտէ անիկա: Գալով մեր կի-
ներուն՝ մենք կը հաւատանք որ մեր դործը հա-

ճելի է Աստհւծոյ, եւ նա մեղ պիտի փրկէ նե-
ղութենէ եւ մեր կիները ամենայն սրբութեամբ
պահելով մեզի պիտի դարձընէ»:

Միւս կողմէ՝ ձերբակալուած Կամսարական
տիկինները այսպէս կ'ըսէին. Պարսիկ պաշտօ-
նատարին: «Եթէ կուզէք որ մեր այրերը հնա-
զանդին՝ զանոնք ապահովուցէք միայն թէ
զմեղ անհանդիստ ընող չկայ: Քանզի ինչպէս
բոլոր Հայերը գիտեն, եւ ձեր մօտ գտնուող
հայերն ալ կը վկայեն, անոնք մեզմէ զատ կին
չեն ճանչնար: Բայց եթէ մեր վրայ ուրիշ բան
լուն, նախատինքէ եւ ամօթահարութենէ մզուե-
լով — ըստենք մեղքը եւ աղտեղութիւնը մեր կը-
րօնքին համեմատ — անոնք աւելի եւս յանձնա-
ռու պիտի ըլլան մեռնելու»:

Արդէն Շապուհ ալ գիտէր անոնց ամրու-
թիւնը իրենց կրօնական եւ բարոյական ըմբըռ-
նուաններուն մէջ, եւ կրկնեց իր նախորդին հրա-
մանները թէ անոնք «սրբութեամբ պահուին»:

Խորենացիի վկայութեան համեմատ՝ Կամ-
սարականները կը սերին Պարթեւաց Արտաշէս
թաղաւորի Եղբայր Կարենի Պահլաւէն, ինչպէս
որ Գրիգոր Լուսաւորիչ ալ կը սերի անոր միւս
Եղբայր Սուրենի Պահլաւէն:

Արտաշէր Մասուննեան, Պարսից գահուն տի-
րելուն պէս՝ սրէ անցնել տուաւ Կարենի Պահլաւ
ցեղը: Կոտորածէն աղատ մնաց մանչ մը միայն,
զոր փախցուցին Քուշանաց երկիրը: Այս մանչը
կոչուեցաւ Պերղամատ, ու եղաւ նախահայրը
Կամսարականներուն: Իր առաջին որդին Մամ-

գոտնի պէս ընտանեօք Հայաստան ապաստանեցաւ Տրդատի ժամանակ :

Նա կոչուած էր Կամսար (Քէմ—Ալք, պակասաւոր գլուխ), որովհետեւ պատերազմի մէջ անոր գլխուն վերի ոսկորէն մաս մը սակրով (տապարով) զարնուած ինկած էր, ու թէեւ զեղով վէրքը բուժուած՝ դանկին բոլորակութիւնը չէր մնացած : Լուսաւորիչ մկրտեց Կամսարը եւ անոր ընտանիքին անդամները : Տրդատ, որուն ազգականն ու մտերիմն էր Կամսար, անոր չնորհեց Արտաշէսի մէծ դաստակերտը (Դրասխանակերտ), եւ Շիրակ գաւառը : Կամսարի մահուան փրայ՝ Տրդատ անոր որդույն Արշաւիրի չնորհեց նախարարական տիտղոս եւ իշխանութիւն, եւ Երուանդաշատի գաւառը, որ վերջէն կոչուեցաւ Արշարունիք : Այս պատճառով այդցեղին կը տրուին երկու անուններն ալ, թէ՛ Կամսարական եւ թէ՛ Արշարունիք :

Արշակ Բ. թագաւոր՝ ուրիշ ինել մը նախարարական տուններուհետ ջարդել տուաւ Կամսարականներն ալ:

Ասոնց մէջէն աղատ մնացին Սպանդարատ եւ իր ընտանիքը, որոնք փախան Յունաց կողմը : Յետոյ Սպանդարատ միացաւ Պապ թագաւորի բանակին, եւ մէծ քաջութիւն դործեց Զիրաւ դաշտի պատերազմին մէջ : Ատոր վրայ Սպանդարատ վերահաստատեցաւ իր Շիրակի եւ Արշարունեաց տանուտիրութեան մէջ : Պարսից Արտաշատ թագաւորը մէր Խոսրով Գ. ին հետ միասին Տիղրոն տարաւ Կամսարական պա-

յագատաները եւ յարքունիս գրաւեց անոնց կալուածները : Ժամանակ մը վերջ Սահակ Պարթեւ կաթողիկոսի միջնորդութեամբ Կամսարականները վերստացան իրենց սեփական երկիրները, բայց չկրցան տիրանալ իրենց նախարարական գահին, այլ թողուեցան խոնարհագոյն կարգի մը վրայ :

Կամսարականներէն մէծ մարդիկ փայլեցան զինուորական եւ քաղաքական ասպարէզներու վրայ : Տիրան թագաւորի օրով՝ Արշաւիր Կամսարական կը նկատուէր երկրին ամենէն մէծ ու ամենէն քաջ անձնաւորութիւնը : Վերջը եկաւ Սպանդարատ, եւ անկէ վերջը Գաղաւոն, անոր որդին, որ իր քաջագործութիւններով երկիւղ պատճառեց եւ Տիղրոն տարուեցաւ : Նշանաւոր են նոյնպէս՝ Արշաւիր Կամսարական, (Մէծն Վարդանի փեսան), եւ անոր որդիները Ներսէհ, Հրահատ եւ Սահակ :

Պատմութեան մէջ նշանաւոր վերջին Կամսարականն էր Տղայ Վասիլ իշխան, ձեռնասուն եւ յաջորդ Մէծ Վասիլի : Վարդան վարդապետի վկայութեան համեմատ սա էր «յազդէ Կամսարական, զի տուն Վասիլն էր յայնժամ հաւաքարան թագաւորազանց եւ ազատաց Հայոց, եւ աթոռ հայրապետաց» : Մէծն Վասիլ, որ կը կոչուի նաեւ Գող Վասիլ, ժամանակակից եւ զինակից էր Կիլիկիոյ Թորոս Ա. ին (1100—1123), եւ կը տիրէր Եփրատացւոց աշխարհին : Իր ձեռքն էին Քեսուն, Մարաշ, Թլպաշար, Մապան, Կոռիխ եւ Ռավանտըն : Բարսեղ Ա. եւ Գրիգոր

Գ. Պահաւունի կաթողիկոսներն այդ կողմէրը
հաստատուած էին առժամապէս :

Տղայ Վասիլ չկրցաւ այդ գեղեցիկ երկիրը
պաշտպանել իր գրացիներուն, — Եղեսիոյ եւ
Սնտիոքի Լատին իշխանութիւններուն դէմ, ո-
րոնք միշտ աչք տնկած էին անոր վրայ :

Կամսարականները Երուսաղէմի մէջ շինել
տուած էին վանք մը, Գրիգոր Լուսաւորչի ա-
նունով :

ՎԱՀԱՆԻ ԾՆՈՂՔԸ

Աւարայրի մեծ պատերազմէն առաջ՝ Առոմ
Գնունի զրկուած էր Կ. Պոլիս, կայսերական
օղնութիւն ինդրելու համար : Իսկ Հմայեակ
Մամիկոնեան՝ Վահան Ամատունիի եւ Մերու-
ժան Արծրունիի հետ անցած էր արեւմուտք,
դիմելու համար Յունական բաժնի Հայերուն,
ինչպէս՝ Անդեղտան, Ծոփաց, Հաշտենից, Ե-
կեղեաց եւ Աղձնեաց իշխաններուն : Մինչեւ իր
վերադարձն արդէն պատերազմը վերջացած ըլ-
լալուն՝ Հմայեակ ամրացաւ Տայոց լեռնային
գաւառին մէջ (Հիմակուան Թօրթումը, Օլթին
եւ Արդուինը), ուր խմբուած էին շատ մը փա-
խըստականներ ալ, «նախարարք եւ սեպուհք,
ոստանիկք եւ ոսմիկք» : Առորոմիզդ անոնց դէմ
զրկեց գունդ մը, Պարսից եւ Սիւնեաց ընտիր
գորքերէն : Հայերը, որ ամուր դիրք մը բռնած
էին Պարխար լերանց վրայ, Որչնհաղ գիւղին մօ
տերը, յանկարծ վար թափեցան ու մեծ ջարդով

ցրուեցին թշնամին : Միայն թէ Հմայեակ Մա-
միկոնեան, «յանխնայ քաջութեամբ» պատե-
րազմելով նահատակ ինկաւ այդ կորիւին մէջ :

Ամուսնոյն մահէն վերջ՝ Զուիկ տիկին իր
զաւակներէն երեքին հետ կը բնակէր՝ քրոջը
Վուամանուշի մօտ, որ Վրաց Աշուշա իշխանին



Աշուշա Բղեշլը

էինն էր : Այդ զաւակներն էին՝ Վահան, Վասակ
եւ Արտաշէս : Զորբորդ զաւակը, Վարդ, շատ
մատաղահաս ըլլալուն՝ դայեակներու ձեռքն էր
Տայոց աշխարհին մէջ : Զուիկ տիկնոջ յանձ-
նուած էին ուրիշ երկու պատանեակներ ալ,
Ներսէհ եւ Հայաստ Կամսարականները, իր տա-
գերոջ (Մեծն Վարդանի) աղջկան զաւակները :

Զուիկ տիկին Արծրունեաց տոհմէն էր :
Քազար Փարաեցի զնա կը ծանօթացնէ մեզի՝

իրրեւ «կին անուանի, եւ առաւելեալ ամենայն լաւ եւ մտաւոր մասմբ յամենայն կանայսի Հայաստան աշխարհի» : Բաել է թէ Զուբիկ տիկին իր ժամանակի հայուհիներուն մէջ առաջնակարդ գիրք ունէր հմտութեամբ եւ իմաստութեամբ :

ՇՈՒՇԱՆ ՎԱՐԴԵՆԻ

Վահան Մամիկոնեանի հօրեղբօր աղջիկն էր Վարդենի, պայծառ ոչմքին պատճառով Շուշան կոչուած, Մեծն Վարդանի երկու աղջիկներուն երիցազոյնը :

Շուշան Վարդենի մէկ նոր զոհն էր մողակրօնութեան, եւ անոր չարատանջ մահը տարակոյս չկայ թէ զառնացուց Վահանը, իր երիտասարդ հասակին մէջ, եւ վրէժինդրութեամբ բորբոքեց հոդին :

Վարդենի հարս գացած էր Գուղարաց իշխանական տունը, որ թագաւորի հաւասար փառք ու ճոխութիւն ունէր, եւ ամուսնացաւ Աշուշան Բգեշիի որդւոյն Վաղդէնի հետ : Վաղդէնի մայրը՝ Անուշ-Վուամ, մօրքոյրն էր Վահանի :

Մեծն Վարդանի երկրորդ աղջիկը, Վարդանոյշ, ամուսնացած էր Շիրակ գաւառի տանուտէր Արշաւրի Կամսարականի հետ, եւ անկէ ունեցած էր երեք զաւակ, Ներսես, Հրահատ եւ Սահակ : Ասոնք Վահանի եւ անոր եղբայրներուն հետ մանկութեան ատեն պատանդ տարուած էին Պարսից դուռը : Աշուշան Բգեշիը ծանրադին

նուէրներով եւ Միհր Ներսեհի միջնորդութեամբ յաջողած էր զանոնք փրկել Յաղկերտի ձեռքէն (45օին) : Այդ պահուն 10-12 տարեկան էր Վահան : Անկէ վերջ Գուղարաց մայրաքաղաք Յուրտաւի մէջ ապրիներով վայլած էր, ի մէջ այլոց, Շուշանի գուրզուրանքն ալ: Գուղարաց երկիրը, Վարդանի եւ Հայաստանի միջեւ կէս անկախ իշխանութիւն մըն էր . շատ անգամ Հայոց կրօնական եւ քաղաքական ազգեցութեան ենթակայ : Շուշանի կարդաղը ութեամբ՝ հայերէն ժամերգութիւն ալ կը կատարուէր Յուրտաւի եկեղեցւոյն մէջ: Ավաս'ս որ սեւ ճակատագիր մը սահմանուած էր Շուշանին, որ եղական կին մըն էր «բարեպաշտօն, եւ երկիրած յԱստուծոյ ի մանկութենէ իւրմէ»: Իւր ամուսինը եղաւ ահաւոր հակապատկեր մը, «Լիտի եւ անառակ» այր մը, որ գնաց Տիղբոն, հաւատքը ուրբացաւ եւ Պերողի զոքանչը իրեն կին առաւ, խոստանալով որ իր առջի կինն ու զաւակներն ալ զարձնէ մողակրօնութեան: Գումբը կայծակի պէս հասեր էր Գուղարաց մայրաքաղաքը Յուրտաւ, ուստի երբ Վաղդէն վերադարձաւ, Շուշան խոյս տուած էր պալատէն ու կը բնակէր «ի տնիկ մի փոքրիկ որ մերձ էր յեկեղեցին»: Քիչ վերջ Վրաց եպիսկոպոսին եւ իր տագերոջ, Զոջիկ իշխանին յորդորներովը նա վերադարձաւ, բայց միշտ հեռու մնաց իր անհաւատարիմ ամուսինէն, ու հաղիւ թէ ներկայ կը դանուէր ընթրիքի սեղանին :

Վաղդէն կատարութեան աստիճան զայրա-

ցած չարաչար գանակոծեց Շուշանը, ու իր տուանէն ճամբելով արգելափակ ըրաւ նախ եպիսկոպոսի ապարանքին մէջ, ու յետոյ դատապարտեց շղթայակապ բանտարկութեան, Ուփրէթի բերդին մէջ: Նազելի բամբիշը, Սահակ Պարթեւի թոռ դատրիկիլը, վեց տարի մնաց հոն: Իր սնունդն էր լոկ գարեհաց ու ջուր. մարմնոյն վրայ հագած էր քուրձ մը, ոտքը բոկիկ էր ու գլուխը բաց, ու իրեն իբրեւ անկողին ունէր մորթի կտոր մը: Ու անզգամն Վազգէն ոչ երբեք խղճահար, կը պարծենար առ Պերող, ըսելով թէ «տանջեմ զնա մինչեւ ի մահ, որովհետեւ դուստր Վարդանայ է»: Ու այդպէս ալ ըրաւ: Եօթը տարուան մարտիրոսական չարչարանքէ վերջ, բանտին խորը հողին աւանդեց Շուշան, 38-40 տարեկան հասակին մէջ (470):

Շուշանիկի թաղումը կատարուեցաւ վասուար հանդէսով: Իր կտորին համեմատ թաղուեցաւ ճիշդ այն կէտին վրայ, որտեղէն առաջին անդամ քաշկոտելով տարած էին զինք: Իր գերեզմանը դարերով ուխտատեղի գարձաւ. իր երկաթէ կապանքները մասունքի պէս վինտուեցան ու յարգուեցան:

Այդ սոսկալի անօրէնութեան վրէժը մասսամբ լուծուեցաւ, տամնըմէկ տարի վերջ: Ժամանակակից պատմիչ մը կը վկայէ թէ Վրաց Վախթանգ թագաւորը պատերազմի մէջ բռնեց Վազգէնը, ողջ ողջ յօշտեց անոր մարմինը, եւ կտորները ծառերու վրայ կախել տուաւ:

Շուշանիկի բանաը հիմա ցոյց կը տրուի

Թիֆլիսի միջնաբերդին մէջ, թէեւ Ուփրէթի բերդը կ'իյայ գաւառին լեռնասահման ծայրը, Լեալվար լեռանց ստորոտը: Իսկ Յուրատւ քաղաքին տեղը կայ գիւղ մը, Գաջէնք կամ Քաջաց քաղաք, Տփղիսէն կէս օրուան ճամբայ, դէպի Հարաւ:



Զրադաշտ


Ղազար Փարպեցի մեղի կ'աւանդէ այն ի-
մաստուն եւ անվերապահ խօսքերը, զորս Վա-
հան արտասանեց Նուարսակի ժողովին մէջ :

«Աշխարհիս հետ Աստուծոյ հաշտութիւնը
յայտնի կ'ըլլայ այն ատեն երբ կուտայ բա-
րեսէր, լաւածանօթ եւ աշխարհաշէն իշխան-
ներ, ինչպէս որ կ'երեւի հիմա : Արեաց տէրը
տեսնել կը փափաքիմ, եթէ Աստուծած չնորհէ
քու միջնորդութեամբ, բայց կը տեսնեմ զքեղ,
զոր նա զրկեր է խաղաղութիւն եւ բարիք բերե-
լու համար Հայոց աշխարհին . . . : Իսկ Պերող
արքայից արքային նկատմամբ բաւական է ինչ
որ գուն ըսիր : Փա՛ռք Աստուծոյ որ ինձի պէտք
չը թողուցիք . թէեւ եւ զանդատ ունէի Պերողի
դէմ, զոր կը խարէին անլիտան, հացկատակ,
բանորսող, խարեբայ, եւ շաղակրատ մարդիկ .
անոնք կ'երթային մոխիրի առջեւ կը խոնար-
հէին, երբ դուք անոնց ինդրածը տալով՝ գահ,
պատիւ, կալուած եւ մեծութիւն կը չնորհէիք
. . . Ատոր համար Հայոց աշխարհին կորած
էին աշխատութիւն, խելք, քաջութիւն, աղ-
նուականութիւն եւ արդարութիւն . . . եւ Արեաց
տէրն այդ բոլորը տեսնելով, ատեանի առջեւ ալ
այսպանելով՝ Հայերը օրինակ կը բերէր, նախ
Ասորոց, յետոյ լքելոց, յետոյ լուծելոց, յետոյ
անդամալուծաց : Իսկ հացկատակներու խում-
բին մարդիկը, փոխանակ գլուխնին վար առած
գետին մտնելով՝ այդ տեսակ խօսքերը լսելով կը

զուարձանային : Բայց, մարդ եղողին եւ սրտին
մէջ ամօթի զգացում ունեցողին համար՝ տասն
անդամ արժան էր մեռնիլ, քան թէ լսել այդ
խօսքը Արեաց տիրոջմէն, այն ալ ո՛չ թէ մէկ
կամ երկու անդամ, հազար տա՛սն անդամ : Ուս-
տի մենք այդ կշոտամբանքը լսելէ վերջ թէպէտ
պահ մը խորհեցանք հեռանալ այս երկրէն ու
կորսուիլ, որովհետեւ գիտէինք Արեաց ոյժը եւ
բազմութիւնը, եւ այնչափ յիմար ու խելացնոր
չէինք որ մեր փոքր թուով Արեաց դէմ կանդ-
նէինք, բայց եւ այնպէս մտածեցինք որ եթէ
վախնալով, լոիկ մնջիկ ելլենք երթանք՝ ստու-
գապէս կը ժառանգենք վատութեան անունը որ
մեր վրայ դրուած էր, եւ ըսել կուտանք թէ
իրօք յետին ու անպիտան մարդիկ էին ու կոր-
սուեցան գացին, ու ալ չեն երեւնար : Ուսաի
նախընտրեցինք առաջ մենք զմեղ ճանցընել,
եւ յետոյ՝ կամ մեռնիլ եւ կամ կորսուիլ : Եւ
եթէ միաբան մնայինք, ու պառակտած ու քայ-
քայուած չըլլայինք՝ մեր վրայ եկողներուն կը
հասկցնէինք թէ իրօք Արիներուն նման մարդիկ
ենք թէ Ասորիներու նման :

Զեմ ուզեր ձանձրացնել արագալուր ա-
կանջղ, բայց անհնար է լսել երբ խնդիրը հան-
րութեան օգտին վրայ է, եւ իմ խօսքերս կը
վերաբերին այս մեծ աշխարհիս շահուն կամ
վնասին, ուստի հարկ է որ լիակատար կերպով
խօսիմ : Այն երեք բաները որ պատգամաւորաց
ձեռքով խնդրեցի՝ մեղի չնորհեցէք թագաւորին
գրովն ու կնիքովը . մեղի պէտք եղածը անոնք

Են միայն : Իսկ ուրիշ տեսակ պարզեւներն ու պատվաները հասուցէք անոնց՝ որ իրենց աշխատութեամբ արժանի կը գտնուին : Դուք մեր նախնի տէրերն էք . Եւ մենք ձեր նախնի ծառաները . մեղ սիրով ընդունեցէք, եւ խնայելով ծառայեցուցէք : Այս յանցանքները զոր մեզի բոնի գործել տուիք՝ մեզի ներեցէք» :



Կրակատան Պաշտօնեամեր

ՎԱՀԱՆԻ ՃԱՌԼ ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱՅԻՆ ԱՌԶԵՒ

Վաղարշի առջեւ՝ Վահան խօսեցաւ հետեւեալ կերպով :—

«Վայել չէ երկար խօսիլ Աստուծոյ եւ թագաւորաց առջեւ : Զանձրոյթ պիտի պատճառէր կրկնել ինչ որ արդէն խօսքով ու գրով պարզած եմ Նիխորին : Միայն մեր ինչքին եւ կեանքին վրայ չէ որ կը բռնանար Պերող, հապա նաեւ մեր հողին վրայ, ինչ որ անտանելի եղաւ,

ինչպէս մեր նախնիքներուն՝ այնպէս ալ մեզի : Յուցէք մէկը ձեր հաւատաքին դարձողներէն որ գործի մէջ, կամ կոուի մէջ արդիւնք մը տուած ըլլայ : Զեր զօրագլուխները շատ տեղեր գտնըւած են, թող անունով յիշեն անոնցմէ մէ՛կ հատ, որ երեւելի գործ մ'ըրած ըլլայ, եւ անոր համար վարձատրութեան արժանացած : Անոնց դաւառակիցները եւ Հայոց աշխարհին ուրիշ մարդիկը գլխեն թէ ինչ տեսակ մարդիկ են անոնք որ կուղային կեղծիքով ձեր կրօնքը կ'ընդունէին : Հայոց կրտսեր շինականներն (ոամիկ գիւղացիներն) անդամ անոնց հետ ճաշելէ կամ անոնց մօտենալէ կը գարշէին : Ուստի համարձակապէս կ'ըսեմ ձեր առջեւ . վերցուցէք այդ վաճառքը (կրակապաշտութիւնը) Հայոց երկրէն . . . : Եթէ դուք կ'ուզէք որ մենք, իրեւ ծառաներ, պատիւ ընծայենք ձեզի, իրեւ մեր տիրոջ, իւրաքանչիւր մարդու արդիւնքին եւ արժանիքին համեմատ արդարօրէն եւ անզրկողաբար հասուցում ըրէք : Այս է մեր ամենուս խնդիրքը : Եթէ չէք ուզեր որ մենք ձեր ծառայութենէն ելլենք՝ զբով ու կնիքով անիկա ընդունեցէք եւ հաստատեցէք, եւ այն ատեն մեզմէ պահանջեցէք գործ եւ ծառայութիւն» :

ԳԻՒԾ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Գիւտ Կաթողիկոս մեզի կը ներկայացուի իրեւ մէծ դէմք մը, Հայկական եւ Յունական գիտութեամբ օժառաւած, ճարտարախօս եւ քա-

Հահմուտ, «որուն խօսքերը յորդառաստ անձրեւի պէս կը ծաղկեցնէին եւ կը պտղաբերէին բոլոր ունկնդիրներու հոգիները»:

Մեր պատմիչները կը վկայեն որ Տիզբոնի եւ հեռաւոր Արեւելքի քրիստոնեաները մեծ յարգանքով կը խօսէին Հայոց Կաթողիկոսին նկատմամբ, — «այդ սուրբէն կը դողային, իր-ը եւ մարգարէէ»:

Պէտք չէ մոռնալ որ այդ ատենները Արեաց աշխարհին մէջ կային բաղմաթիւ քրիստոնեաց հասարակութիւններ, — Ասորիներէ, Պարսիկներէ, եւ ուրիշ Ասլիական ցեղերէ: Հալածանքներուն բուն շարժառիթն էր քաղաքական կասկածը, եւ մասնաւորապէս Հայերուն կը վերադրուէր միտում դէպի Յունական կայսրութիւնը, (թէեւ Յոյները, իրենք, համակիր չէին Արեւելեան Հայոց աղատական շարժումներուն, վախճանով որ Յունական բաժինի Հայերն ալ օր մը ոտքի կ'ելլեն):

Տիզբոնի մէջ՝ Գիւտ Կաթողիկոսը այսպէս պատասխանեց Յըզդավշնասպին, որ հարցաքնիչ դատաւորի պաշտօնը կը կատարէր: — «Մանկութենէս ի վեր վարժուած եմ սիրել Քըրիստոնէութիւնը եւ Քրիստոնեաները, բայց Հոռոմներու հետ ունեցած յարաբերութիւնս այն տեսակ բան չէ ինչ որ կը կարծեն: Ես Հոռոմաց երկրին մէջ սովորած եմ դպրութիւնն ու գիտութիւնը, եւ հոն ունիմ շատ մը ծանօթներ եւ ուսումնակիցներ: Հաղած հանդերձներս ալ այն տեղին կը գնենք, որովհետեւ հոս չեն դըտ-

նուիր: Բայց եւ այնպէս մեր օրէնքն իսկ մեզի կը պատուիրէ պատշաճ եւ արժանաւոր հնագանդութիւն մատուցանել տէրերուն»:

ՑՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Հայ եկեղեցւոյ բաղմերախտ մշակներէն եւ պատկառելի դէմքերէն մին է Յովհան Մանդակունի կաթողիկոսը: Կրնանք ըսել թէ նա վճռական գեր մը կատարեց աղատական շարժումին մէջ:

Մանդակունի ծնած է 400 թուականին ատենները, Արշարունեաց Ծախնուտ գիւղին մէջ: Կը պատկանէր Սահակ Մեսրոպեան դպրոցին, կամ անոր երկրորդ սերունդին: Հետեւած էր նաև Հելլենական ուսմանց եւ դպրութեանց: Մանդակունիի մեծագոյն արժանիքը կը կայանայ իր հայրենասէր ու անվեհեր ոգիին մէջ, որով կ'արհամարհէր ուրացողները, ոյժ կուտար ազգայնականներուն, եւ զանոնք միշտ կը խրախուսէր իր խորհուրդովը, աղօթքովը եւ օրհնութեամբը:

Մանդակունի 72 տարեկան էր երբ նստաւ Հայրապետական Աթոռին վրայ (478ին), բայց երիտասարդի մը կորովը ցոյց տուաւ մինչեւ վերջը: Դուինի պաշարման ատեն, Վահանի գունդին հետ կը նահանջէր դէպի Տայոց աշխարհը, երբ ձիէն ինկաւ վիրաւոր, եւ գիւկներու մէջ մնալէ յետոյ վրկուեցաւ հրաշալի կերպով մը:

Մանդակունիի հայրապետութիւնը տեւեց
12 տարի, մինչեւ իր վախճանումը (490), որուն
կէսը նուիրուած քաղաքական շարժումին, եւ
միւս կէսը՝ ներքին բարեկարգութեան։ Այս
վերջին շրջանին մէջ աթոռը Վաղարշապատէն
փոխադրեց Դուին — հաւանօրէն աւելի մօտ
գտնուելու համար Վահանին, եւ աւելի ազդու-
օրէն յառաջ տանելու համար վերաշնութեան
գործը։

Մանդակունի զօրաւոր եւ արդիւնաւոր ջան-
քեր ըրաւ պահպանելու եկեղեցւոյ կանոնները
եւ մաքրագործելու ժողովրդին վարքն ու բար-
քը, որոնք խաթարուած էին մանաւանդ Պար-
սից գերակայութեան հետեւանքով։

Մանդակունի նշանաւոր տեղ կը գրաւէ
նաեւ իրեւ մատենագիր։ Նա թողած է շատ մը
երկասիրութիւններ։ Իր գրչին արդիւնքն են
Պատարագամատոյցին կարեւոր մէկ մասը,
Զարքուցեալքս քարոզը, ԶՔէն Գոհանամք ա-
զօթքը, եւ ուրիշ շատ մը քարոզներ, աղօթքներ,
ճառեր եւ կանոններ։ Գրեթէ իր ձեռքէն ելած
է ամբողջ Մաշտոցը (Տօնացոյցը եւ Ծիսա-
րանը)։

Ղաղար Փարսկեցի մէզի կ'աւանդէ Մանդա-
կունիի այն ճառը զոր նա արտասանեց Դուինի
եկեղեցիին մէջ, երբ հասաւ Վահանի մարզպա-
նութեան հրովարտակը։ Դաւիթի Սալմոսէն
բնարան առնելով՝ ճառը կը սկսի այսպէս, —

«Յեկեղեցիս օրհնեցէք զիստուած, եւ գծէր
յաղբերացն իսրայէլի. ահա սիրեցէք զեկեղե-

ցին եւ սիրեցայք յեկեղեցւոյ, զթագաւորս
քաղցրացոյց եկեղեցի, զգաղանս ընդելացոյց,
զգայլս գառինս արար, զձեղ պայծառացոյց,
զթշնամիս ճշմարտութեան ամաչեցոյց . . . Օրհ-
նեալ Տէր Աստուած իսրայէլի որ ետ ինձ հաւատացան,
պատուով՝ չքեղութեամբ պայծառացեալ ի
Քրիստոսէ»։

ԴՈՒԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ

Դուին մայրաքաղաքը, Այրարատ նահան-
գի Ոստան գաւառին մէջ, հիմնուեցաւ Մեծն
Տրդատի որդի Խոսրովէն։ Նախկին մայրաքա-
ղաքին, Արտաշատի, բոլորտիքը ճախնային
դարձեր էր, Երասխ գետի ընթացքին հեռանա-
լուն պատճառով։

Թովմա Արծրունի կը գրէ — «Բանդեն, ա-
ւերեն զմեհեանն (Որմզդական կրակատունը)
եւ յատակեալ զտեղին, շինեն նորին քարամքը
(քանդուած մէհեանին քարերովը) զմեծ եկե-
ղեցին, զՍուրբ Գրիգորն, թ՛ Բլուր տեղուջն
(ի Դուին), եւ փոխեն անդ (Վաղարշապատէն
հոն կը փոխադրեն) գկաթողիկոն Հայոց
զԳիւտ։ Եւ շինեն նախարարք Հայոց իւրաքան-
չիւր պալատս արքունականս եւ դաստակերտս
ականաւորս, եւ զքաղաքն (Դուին) որմափակօք
պարսպէն»։

Պարսիկները աւերեցին վերը յիշուած եկե-
ղեցին, Վահան նորողեց անիկա։

Իրեւ Հայկական ոստան կամ մայրաքաղաք՝ Դուին եղաւ թատերաբեմը շատ մը կարեւոր դէպերու, ուրախալի կամ ողբալի: Հոն յաջորդաբար նստան Պարսիկ կամ Հայ մարզպաններ, Յոյն գօրապետներ եւ Արար ոստիկաններ: Շատ մը յարձակումներու եւ աւերումներու հակառակ՝ բազմամարդ եւ բարդաւաճ քաղաք մըն էր Դուին, բայց 862 եւ 891 թուականներու երկրաշարժները կործանեցին անոր կարեւոր մէկ մասը: Թովմա Արծրունի կ'ըսէ թէ երկրորդ երկրաշարժին ատեն 70,000 հոգի մեռան: Անկէ քիչ վերջ Բագրատունի Սմբատ Ա. թագաւորը տիրեց քաղաքին, բայց միեւնոյն տարին խաչափայտի վրայ սպաննուեցաւ անգութ Եռուտով ոստիկանին ձեռքով: Յետոյ, 300 տարի, շատ մը տիրապետներ եկան ու դացին, Յոյն, Հայ, Պարսիկ, Թաթար, Վրացի, մինչեւ որ ԺԳ. դարու կիսուն լքուեցաւ, եւ յիշատակութենէ դադրեցաւ:

Հայոց ատեն առեւտրական մեծ շահաստան էր Դուին, եւ արտասահմանի կեղրոններուն հետ կապուած էր կարաւանային հինգ ճամբաններով, որոնց հեռաւորութիւնները նշանակուած կը գտնուին. «Մղոնաչափութեան» հին ցանկի մը մէջ:

Հիմա կան երեք դիւղեր Դուին անուն, որոնց բոլորտիքը կը տեսնուին աւերակներ եւ չէնքերու հետքեր:

ՂԱԶԱՐ ՓԱՐՈՒԹԵՅԻ

Ղաղար Փարպեցի այն մատենադիրն է, ուրուն կը պարտինք գլխաւորավէս Վահան Մամիկոնեանի ժամանակաշրջանին պատմութիւնը:

Ղաղարի ծննդավայրն է հաւանօրէն՝ Փարպի գիւղը: Նա կը պատկանէր ազնուական ցեղի մը եւ կրնար քաղաքական կամ զինուորական բարձր վիրքի հասնիլ, բայց նախընտրեց կրօնաւորի կեանքը, թէեւ չենք գիտեր ձեռնադրուած ըլլալը: Իր մատաղ հասակին մէջ խաղակիցն ու սննդակիցն էր Վահան Մամիկոնեանի, որմէ հինգ վեց տարի աւելի մեծ էր: (Ծանօթ բանասէր Գր. Խալաթեանի հաշուով Փարպեցի ծնած ըլլալու է 440 եւ 443ի մէջ տեղուանքը): Յետոյ նա աշակերտեցաւ Աղան Արծրունիին՝ Վահանի մօրեղբօրը — որ զինուորականութենէ հրաժարելով կրօնաւոր դարձած էր: (Աղան այդ որոշումը տուաւ՝ իրբեւ բողոք մը իր հօրը — Արծրունիաց Վասակ իշխանին դէմ, անոր համար որ հայրը գետ կը յարգէր յիշատակը իւրենց մեծ հաւուն, մատնիշ Մեհրուժան Արծրունիի, եւ անոր սպանման վրէժը լուծելու հետամուս էր): Ժամանակ մը վերջ՝ Ղաղար գնաց Յունաստան եւ հետևեցաւ Հելենական ուսմանց եւ դպրութեանց:

Հայրենիք վերագարձին՝ նա պահ մը մնաց Կամսարականներու մօտ, յետոյ անցաւ Սիւնեաց աշխարհը: Երբ Հայաստանի մարզպանութիւնը տրուեցաւ Վահանին՝ սա հրաւիրեց Ղա-

զարը եւ անոր յանձնեց կջմիածնի վանքին եւ
 նորաշէն կաթողիկէին հոգաբարձութեան պաշտօնը : Ղաղար մեծապէս բարեկարգեց եւ պայտացուց կջմիածնինը : Դժբախտաբար քիչ վերջ երեւան ելան շատ մը թշնամիներ , որոնք ջանացին աղարտելու իր համբաւը , վէճի առարկայ ըրին անոր կրօնական դաւանութիւնը , եւ ի վերջոյ՝ անոր անփութութեան վերագրեցին կջմիածնի տաճարին փայտակերտ մասերուն հըրկիզումը : Ղաղար , ճարահատ , միջնորդով մը դիմեց կաթողիկոսին , Յովհան Մանդակունիին , եւ անոր պաշտպանութիւնը խնդրեց : «Փութա՛ , — կ'ըսէր կաթողիկոսին — հա՛ս օգնութեան . թշնամիէն վիրաւորուեցայ անթիւ նետերով , կարեվէր եմ ու մահամերձ . ասկէ վերջ քեզի կը մնայ դեղ տալ ու բժշկել . իսկ եթէ մեռնիմ , զիս դերեզման տանիլ ու թաղել » : Այնպէս կը թուի թէ Մանդակունի ժամանակ չունեցաւ , կամ չուղեց նկատողութեան առնել Ղաղարի ինդիրը , իսկ յաջորդ կաթողիկոսը անտարբեր մնաց , նոյն իսկ աննպաստ դիրք բռնեց : Քիչ վերջ Ղաղար արտաքսուեցաւ վանքէն եւ իրմէ խլուեցան իր յունարէն գիրքերն անդամ , որոց ակնարկելով՝ Ղաղար կ'ըսէ , «Երա՛նի թէ (թշնամիներս) կարդային եւ լուսաւորուէին » : Ղաղար հեռացաւ գնաց Ամիթ քաղաքը , եւ
 այն տեղէն գրութեամբ մը դիմեց վահանին , եւ հերքեց բոլոր ամբաստանութիւնները : Վահան աղդուեցաւ նամակէն եւ մօտը կանչեց իր հին բարեկամը : Ամկէ վերջն է որ Ղաղար դրի

առաւ իր Հայոց Պատմութիւնը որ մեծ արժէք ունի , իբրև ճշգրիտ եւ մանրակրկիտ գործ : Ումանք (զորորինակ Գարագաշեան) Վարդանանց դէպէքերու մասին աւելի վստահութիւն ունին Փարացիի վկայութեան վրայ , քան եղիչէի , թէեւ եղիչէ գրած է Փարակեցիէն երեսուն տարի առաջ (458ին) :



Զար Ոգին (Թղպա)
 Ըստ Զրադաստականութեան

ԱՅՐԱՐԱՏ

Մեծ Հայաստան հին ատեն կը բաժնուէր 15
նահանգներու, որոնց մէջ ամենէն երեւելին էր
Այրարատ, իրբեւ միջնաշխարհ եւ իրբեւ սեփա-
կան վիճակ Հայ-Արշակունի թագաւորաց :

Այրարատ նահանգին ծովէն բարձրութիւնն
է 2500է մինչեւ 6000 ոտք : Նահանգը օժտուած է
լեռներով, դաշտերով եւ զետերով, եւ նշանա-
ւոր եղած է իր կենդանական ու բուսական բազ-
մատեսակ արտադրութիւններովը : Հայ թագա-
ւորները հոն տնկել տուած էին անտառներ :

Նահանգին ամբողջ երկայնքը կը կտրուի
Երասխ (Արաքս) գետով, որուն մէջ կը թափին
շատ մը գետակներ, ինչպէս Ախուրեան (Արփա
չայ), Մեծամօր (Գարսա տու), Քասաղ (Քօրքայ
ջուր), Հրազդան (Երեւանայ ջուր), Ազատ
(Կարնոյ ջուր) : Երասխի հիւսիսային, այսինքն
ձախ ափին վրայ շինուած էին հայկական հին
մայրաքաղաքներուն շատերը :

Նահանգին Մազկոտն եւ Բագրեւանդ գա-
ւառներէն կ'անցնի Արածանի գետին (Մուրատ
Չայ) մէկ փոքր մասը :

Կողովիտ գաւառին մէջ է Գայլատուոյ ծով
ըսուած լիճը (Պալըգ կէօլ) :

Նահանգին հարաւային արեւելեան կողմը
կը բարձրանայ Արարատ կամ Մասիս լեռը, ո-
րուն բարձրագոյն սարը, Մեծ Մասիս, իր 17,-
000 ոտք բարձրութիւն ունի : Միւս նշանաւոր

Այրարատը արքունի սեփականութիւն էր,
բայց անոր գաւառներէն ոմանք չնորհուած էին
իշխանազուններու կամ նախարարութիւններու :
Զոր օրինակ, Մեծն Տրդատ՝ կամսարականնե-
րուն տուաւ Շիրակ գաւառը :

Մեզի համար պատմական մասնաւոր նշա-
նակութիւն ունին Այրարատ նահանգի հետեւեալ
տեղերը :

Արշարունիք գաւառի մէջ՝ Երուանդաշատ,
Երուանդակերտ եւ Բագրան քաղաքները, և
Արտագերս ու Կապոյտ ամրոցները :

Մասեացոտնի մէջ՝ Ակոռի գիւղը :
Բագրեւանդի մէջ (Ալաշկերտ) Զարեհաւան
ու Վաղարշակերտ քաղաքները եւ Բլուր գիւղը՝
ուր վախճանեցաւ Ս. Սահակ :

Շիրակի մէջ՝ Անի :
Վանանդի մէջ՝ Կարս :

Արագածոտնի մէջ՝ Օշական գիւղը ուր կը
գտնուին Ս. Մեսրոպի եւ Վահան Ամասունիի
գերեզմանները :

Կոտայքի մէջ՝ Երեւան :
Կոգովիտի մէջ՝ Դարոյնք (Պայտաղիտ) :
Նահանգին արքայանիստ քաղաքները եղած
են Վաղարշապատ (Էջմիածին), Արտաշատ,
Արմաւիր, Դուին, Անի եւ Կարս : Արտաշատի
մօտ կար Անահիտ դիցուհիին անուան մէհեան
մը :



Վրամ Կոմաթ

Հիմա ամբողջ նահանգը կը դանուի ռուսական իշխանութեան ձեռքը, (ներկայ պատերազմէն առաջ, Թուրքաց ձեռքն էին Բասէն, Բաղրեւանդ, Մաղլուն եւ Կոգովիտ դաւառները) :

ՍԱՍԱՆԵԱՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ

Վահան Մամիկոնեանի օրով Սասանեան հարստութեանը գեռ կը դանուէր իր փառաց եւ զօրութեան գագաթնակէտին վրայ:

Այս հարստութեան հիմնադիրն էր Արտաշեր Բարական, Սասանի-թոռը, որ 226ին վերջին հարուածը տուաւ Պարսկաստանի Պահլաւ

Արշակունիներուն, սպաննելով Արտաւան թագաւորը: Արտաշերի եւ իր յաջորդներուն ծրագիրն էր վերականգնել Աքեմենեան ցեղի թագաւորներուն — Քսերքսեսի եւ Դարեհի — տիրապետութիւնը, որ կը տարածուէր Հինաֆուչ լեռներէն մինչեւ Միջերկրական, եւ որ խոնարհած էր Ազեքսանդր Մակեդոնացիի ոյժին առջեւ (330ին Քրիստոսէ առաջ): Սասանեանները հետամուտ էին նաեւ վերահաստատել Զրադաշտականութիւնը, զոր կը նկատէին իրենց պետական կազմին անբաժան տարրը եւ զօրութեան հիմը:

Սասանեան հարստութեան առաջին հակառակորդն եղաւ Հայոց թագաւոր Խոսրով Արշակունի, որ իր ազգականին, Արտաւանի սպանման վրէքը լուծելու համար զէնք առաւ, եւ Կովկասեան ցեղերն ալ դաշնակից ունենալով գրեթէ 10 տարի զբաղեցուց Արտաշերը, ինչպէս եւ անոր յաջորդը, Շապուհ Ա.:

Խոսրով սպաննուեցաւ Անակ Պահլաւի (Գր. Լուսաւորչի հօրը) գաւաճան ձեռքով, 250ին, եւ անկէ վերջ Հայկական խնդիրը միշտ պատճառ եղաւ պատերազմներու Հռոմէական եւ Պարսկական պետութեանց միջեւ, որոնց իւրաքանչյուրը կը ջանար իր գերիշխանութեան ենթարկել Հայաստանը:

Խոսրովի որդին Տրդատ (Գ.) Հռոմէական սահմանը ապաստանած եւ հոն մեծնալէ եւ կրթուելէ վերջ Հռոմի բանակներուն ուժով գարձած տիրացած էր իր հօրենական ժառանգականը:

գութեան : Այդ իրողութիւնը , ինչպէս եւ վերջէն Հայոց ի Քրիստոնէութիւն գալը , Արեւելեան Հռոմէական կայսրութեան կ'ընծայէին պաշտպանի զեր մը , Հայաստանի նկատմամբ , ինչ որ աւելի կը գրգռէր Սասանեան աշխարհավարներուն կասկածն ու զայրոյթը : Եւ ամէն անդամ որ կայսրները արտաքին յարձակումներու եւ ներքին խռովութիւններու պատճառով տաղնապի մատնուէին ու Պարսից գէմ ճակատելէ խոյս տային՝ Հայերն ալ կը մոռցուէին ու կը լքուէին , իրենց հզօր թշնամիին վրէժինդրութեան ենթակայ :

Պարս-Հռոմէական կոփւները պահ մը դադրեցան , Յազկերտ Բ.ի եւ Թէոդոս Բ.ի միջեւ (442ին) կնքուած հաշտութեամբ , որուն պայմանագրին համեմատ կայսերական գանձէն տարեկան տուրք մը պիտի վճարուէր Պարսից , Տէրպէնտի անցքին պահպանութեան ծախքերուն փոխարէն : Ու գլխաւորաբար ատոր համար է որ Բիւզանդական արքունիքին մէջ անլելի մնացին Հայոց խնդրանքները , ինչպէս Վարդանանց , այնպէս ալ Վահանանց կոփւներուն ժամանակ :

Այդ խաղաղութիւնը որ 60 տարի տեւած էր , խղուեցաւ Պարսից թագաւոր Կաւատի օրով , — Վահանի մահէն չորս տարի առաջ , — անոր համար որ Անաստաս կայսը մերժեց վճարել սահմանեալ տուրքը : Կաւատ ջախջախիչ յաղթանակ մը տարաւ կայսերական բանակի վրայ , Ամիուի (Ծիարպէքիրի) առջեւ , ու հազիւ թէ յօ-

Շապուհ Ա. հօրին , Արտաշիրիք , կը ստանայ վեհապիտական քագր





Անդրանիկ Կողովութեան կողմէն՝ Եղիշե, Վահագ, Կառավար, Ապօպէն, Ապօպէն, Սահմանական պատճեանը

ժարեցաւ հօթը տարուան համար Սքաբու քուօն պահելու, 1000 լիպրա ոսկի տուզանքի փոխարէն։ Յետոյ նորէն սկսան պատերազմները, ու շարունակուեցան այնչափ երկար ատեն ու այնչափ բուռն կերպով, որ տկարացուցին երկու կողմն ալ, եւ ճամբայ բացին մահմետական Սքաբու բուն։

Տիգրոն ինկաւ 636ին, Արաբ Խալիֆա Օմարի ներքեւ, եւ անոր յաջորդները տիրացան, ինչպէս ամբողջ երկրին, այնպէս ալ անոր պետական կազմին ու մեքենականութեան։

Սասանեան իշխանութիւնն ընդհանուր առմամբ չատ օգտակար եղաւ Պարսկական աշխարհին, քաջալերելով արհեստները, վաճառականութիւնը եւ երկրագործութիւնը, եւ բարենորոգելով գատական գրութիւնը։ Միայն թէ, անոր վեհապետները, թունդ Զրադաշտականներ, հաշտ աչօք չէին նայեր Քրիստոնէութեան վրայ, եւ պարբերաբար հալածանքներ մղեցին անոր դէմ։ Շապուհ Բ.ի ատեն, զորօրինակ, 16,000 քրիստոնէաններ նահատակուած են Ասորեստանի մէջ (342ին)։ Եւ սակայն այդ հալածանքը չհասաւ իր նպատակին։ Քրիստոնէայ հասարակութիւնները աճեցան Պարսկաստանի այլ եւ այլ կողմները, եւ ժամանակ մը վերջ անոնք պաշտօնապէս ալ ճանչուեցան, երբ դաւանաբանական խնդիրներու պատճառով զառուեցան Օրթուագններէն։ Երբորդ զարուն՝ արդէն եպիսկոպոսութիւն մը հաստատուած էր Տիգրոնի մէջ։ Հինգերորդ գարուն մէջ Տիգրոնի

Նպիսկոպոսին գիրքն աւելի բարձրացաւ . նախ իբր «Կաթողիկոս», եւ քիչ վերջ՝ իբր «Պատորիարք Արեւելից» : Պերող թագաւորն յատուկ պաշտպանութիւնն ընծայեց Բարծումայի (Պար-Սումա) որ Եփեսոսի ու Քաղկեդոնի ժողովոց նզովքներուն հակառակ՝ Պարսկական սահմանին մէջ կը քարոզէր երկու բնութեան վարդապետութիւնը : Եղեսիոյ ուսումնարանն աւ, զոր Ձենոն կայսր վակել տուած էր, իբրեւ նեստորականութեան վասրան մը, փոխադըր ուեցաւ Մծրին (489) : Այդպէս՝ Պարսկաստան եղաւ ազատ ասպարէզը նեստորական գործիչներուն, որոնցմէ նշանակելի են Ակակ, Մանի, Յոհանան, Պաւլէ եւ Միքա :

Հայաստանի մէջ բոլորովին անյաջող էր Զրադաշտականութեան դատը, որովհետեւ Հայերը երկար ատեն վայելեցին քաղաքական ինքնօրինութիւն, եւ միշտ տէր մնացին կրօնական ազատութեան : Ու Հայ եկեղեցին իր անկախ ու զօրաւոր գիրքով կ'առաջնորդէր Վրաց ու Աղուանից եկեղեցիներուն : Պարսկաստանի Ասորիներէն անոնք ալ որ Եփեսոսական միարնակութեան կը հատեէին, եւ ատոր համար նեստորականներէն կը հալածուէին ու իբրեւ յունասէր կ'ամրաստանուէին՝ շատ անդամ դիմած են Հայ եկեղեցւոյ պաշտպանութեան : Վահանի մահուան յաջորդ տարին անոնցմէ պատղամաւորութիւն մը, Կաւաս թագաւորին հրովարտակովն իսկ, եկաւ Դուքին, ուր ժողով մը գումարուած էր այն ատեն, եւ ստացաւ դաւանական նամակ

մը, հայերէն ու պարսկերէն լեզուներով, ստորագրուած Բարգէն Կաթողիկոսէն, Վարդ Մարգարանէն եւ բոլոր Եպիսկոպոսներէն : Այդ թուղթը Պարսկ-Ասորեստանի ամբաստանեալ Քրիստոնէից ձեռքը պիտի ծառայէր իբրեւ վասան, ցուցնելու համար թէ իբրենք յունասէրներ չեն, հապա հաւատարիմ հետեւողները նախական ուղղավառ զաւանութեան, ինչպէս որ պարզուած է Հայոց վաւերաթղթին մէջ ալ:

ԿԱՑՈՒԹԻՒՆԸ ԷՒՐՈՊԱՅԻ ՄԵՋ

Վահան Մամիկոնեան հանրային կեանքի մէջ կը մտնէր ճիշտ այն թուականին՝ երբ կը բաց ուէր ազգերու պատմութեան Միջնադարեան շրջանը : Այդ հազարամեայ ժամանակմիջոցը, որուն առաջին մասը Խաւարին Դարեր կ'անուանեն՝ կը մկնի Հին Հռոմի անկումովը 476ին, ու կը վերջանայ՝ Նոր Հռոմի (Կ. Պոլսոյ) անկումովը, 1452ին :

Հինգերորդ դարը Հայաստանի մէջ ծնունդ տուած էր՝ մտաւորական լուսաւորութեան եւ ազգային գիտակցութեան հոյակապ երեսոյթներու : Եւրոպական աշխարհն՝ այդ պահուն կը մատնուէր կործանարար արշաւանքներու, ահաւոր զալարումներու : Արեւելքէն ու հիւսիսէն այլեւայլ բարբարոս ազգեր, երրորդ ու չորրորդ դամբէրէն սկսած կ'ասպատակէին Հընոմէական պետութեան երկիրները : Հինգերորդ դարուն մէջ՝ անոնք արևելի մեծ թուով ու ա-

ւելի սաստիկ թափով յարձակումներ գործեցին, ու ամբողջ Եւրոպան ողողեցին: Բիւզանդական (Արևելքան Հռոմէական) կայսրութեան շէն գաւառները աւերակ դարձան Հռնաց վեհապետ Ատտիլասի (Ադդիլայի) ճամրուն վըրայ. Խտալիոյ գեղեցիկ դաշտերը ոտնակոխ եղան շատ մը սոսկատեսիլ հրոսներու. Գաղղիա եւ Սպանիա յաջորդաբար նուաճուեցան Գերմաններէ եւ Վիստոթներէ. Կարքեղոն ինկաւ Վանտալներու ձեռքը, իսկ յաւիտենական քաղաքը, Հռոմ, որ արդէն կողոպտուած էր Գոթացի Ալարիկոսէն (410ին), եւ Վանտալ Գենսերիկոսէն (455ին), վերջապէս զրկուեցաւ իր կայսերական քառքին յետին նշոյլներէն ալ, ու Ողոակր Վիստոթը գնաց դրաւեց ողորմելի Հռոմուլոս Օգոստուլոսին դահը (476ին):

Ահա այսպէս՝ Հռոմէական պետութեան Արեւմտեան բաժինը գոյութենէ կը դադրէր Հըռոմի Հիմնարկումէն 1200 տարի վերջը: Ու այդ պահուն կազմուելու վրայ էին Եւրոպայի հիմակուան աղգութիւններէն մի քանին միայն, — Սպանիա, Ակովտիա, Բորթուկալ, Թրանսա, Շուէտ:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՐՈՒԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՎԷՃԵԲԸ

Բիւզանդական կայսրութիւնը հազար տարի դիմացաւ Հռոմի անկումէն վերջ, առաւել կամ նուազ ուժգնութեամբ պայքարելով թէ բարբարոսներու եւ թէ Պարսիկներու դէմ, ինչպէս

աւելի վերջն ալ Արաբներու դէմ: Ասիկա կընար աւելի երկար ապրիլ եթէ ներքնապէս չը տադնապէր կրօնական պառակտումներէ:

Քրիստոնեայ եկեղեցին առաջին անգամ խըռովեցաւ Արիոսական հերձուածով: Նիկիոյ Ժողովը, 325ին, փորձեց խնդիրը փակել, ընդունելով Աղեքսանդրիոյ միահեծան եպիսկոպոսին, Աթանասի, բանաձեւը թէ «Որդին է միեւնոյն էութենէ ընդ Զօր»: Արիոսականները նորէն դլուխ վերցուցին Կոստանդիանոսէ վերջ. իսկ աւելի վաջալերուեցան երբ գահակալեց Վաղէս, արիոսական մը: Մեծն թէողոս հրովարտակով հաստատեց Նիկիական որոշումը, եւ յետոյ, 381ին, գումարեց Կ. Պոլսոյ Ժողովը, որուն մէջ բանադրուեցաւ Հոգեմարտն Մակեդոն, եպիսկոպոսներու թեմական իրաւասութիւնները սահմանուեցան, եւ Կ-Պոլսոյ աթոռը Հռոմէականին կարգը բարձրացաւ:

Թէ վերջ ծագեցաւ սա հարցը թէ Քրիստոս մէ՞կ բնութիւն ունէր թէ երկու: Նեստոր, Կ. Պոլսոյ պատրիարքը, 428ին յայտարարեց թէ Քրիստոսի վրայ կար երկու բնութիւն, մարդկային եւ աստուածային, եւ թէ Մարիամ անոր մարդկային բնութեան մայրն էր: Ասիկա դայթակղութիւն պատճառեց չատերուն, եւ հարեղաւ գումարել Եփեսոսի Ժողովը, 431ին որ Աղեքսանդրիոյ Կիւրեղ եպիսկոպոսին առաջնորդութեամբ գատապարտեց Նեստորը, եւ հըսչակեց «մի բնութիւն Բանին մարմնացելոյ»: Հայերը չը մասնակցեցան Եփեսոսի Ժողովին,

ինչպէս չէին մասնակցած կ. Պոլսոյ ժողովին ալ, բայց որոշումներուն գիրը ընդունեցին թարգմանիչ ուսանողներուն ձեռքով, որ այդ միջոցին կ. Պոլս կը գտնուէին: (Առոնք են՝ Յովսէփ, Եզնիկ, Ղեւոնդ, Կորիւն, Յովհան, Արձան, Մովսէս եւն. :)

Որովհետեւ Եփեսոսի այդ ժողովը գոհացում չէր տուած ոմանց՝ 449ին հոն գումարուեցաւ երկրորդ ժողով մ'ալ, որ սակայն խիստ ազմկալից եղաւ, եւ նոյնպէս ապարդիւն: Հռոմի պատը, Լեւոն Ա., Աւազակաժողով անուանեց այդ համագումարը:

Յաջորդ ժողովը տեղի ունեցաւ Քաղկեդոնի մէջ (կ. Պոլսոյ Գատը քէօյը), 451ին, ճիշդ այն պահուն երր Վարդանանց պատերազմը վերջացած էր եւ Յովսէփի կաթողիկոս իր ընկերներով կը դատուէր Տիգրոնի մէջ: Կայսրուհին Բուրքերիս եւ անոր գահակիցը Մարկիանոս, կը փափաքէն միջին եղր մը գտնել, հակառակորդ խումբերը հաշտեցնելու համար: Հետեւաբար՝ Քաղկեդոնի ժողովին մէջ ընդունուեցաւ «մէկ անձ յերկուս բնութիւնս» վարդապետութիւնը թէեւ Արեւելք առհասարակ հակամէտ էր «մէկ ընութեան» կողմը: Զուտ դաւանական վէճերու ետին կար նաև աթոռներու փոխադարձ մըրցումը: կ. Պոլսոյ եւ Հռոմի աթոռները, թէեւ առանձնապէս գերազահութեան հետամուռ՝ դաշնակցաբար կը պայքարէին Աղեքսանդրիոյ աթոռին դէմ, որ Նեստորի անկումէն ի վեր մէջ հեղինակութիւն կը վայելէր: Կայսերական

կառավարութիւնն ալ, իր կարգին, հետամուռ էր կ. Պոլս կեղրոնացնելու եկեղեցւոյ վերին իշխանութիւնը:

Քաղկեդոնի ժողովն ալ բաղձացեալ արդիւնքը չը բերաւ. շատեր անիկա նկատեցին իբրեւ Հակասութիւնը Եփեսոսի ժողովին: Անոր որոշումներուն կշփոր աւելցնելու համար՝ պէտք տեսնուած էր ընդունիլ Լեւոն Ա. պապի դաւանագիրն ալ (Լեւոնի Տոմարը), որ երկդիմի բարցատրութիւններովը Նեստորի երկուութեան կ'առաջնորդէր: Հակասակորդներն աւելի զայրացան ատոր վրայ. ու այդպէս ժողովուրդը բաժնուեցաւ երկու թշնամի բանակներու: Եւ կարելի է ըսել որ ամբողջ վէճը կը կեղրոնանար մէկ տառի վրայ, յունարէն խօդախն, մեր «յ»ին համազօր: Մէկ կողմը կը քարոզէր Օմօնուսիոնը (նմանաբնութիւն). միւս կողմը կը ջատագովէր Օմօյուսիոնը (միաբնութիւն կամ նոյնաբանութիւն): Զարիքը գարմանելու յուսով՝ կառավարութիւնը 452ին արգիլեց կրօնական վիճաբանութիւնները, եւ իրեն վերապահեց եկեղեցի շինելու եւ ժողով գումարելու իրաւունքները:

Այդ ալ օգուտ չունեցաւ: Կոիւը, խոռվութիւնը եւ արիւնահեղութիւնը չը դադրեցան: Աղեքանանդրիոյ եկեղեցւոյն մէջ (457ին) սպաննըւեցաւ կայսրնտիր պատրիարքը, Պրոտերիոս: Աղկէ քսան տարի վերջ աւելի զօրացած էր հոսանքը Քաղկեդոնիկութեան դէմ: Նոյն իսկ կայսրը, Բասիլիսկոս, 500 եպիսկոպոսներու

ստորագրութեամբ մերժեց Քաղկեդոնի ժողովը
եւ այրեց անոր դաւանագիրը : Ասոր վրայ՝ Բա-
սիլիսկոս գաչընկէց եղաւ Ակակիոս պատրիար-
քին ազդեցութեամբ : Իր յաջորդը Զենոն, 482ին
հրատարակեց Հենոտիկոն կոչուած դաւանա-
գիրը, երկու կողմերն ալ սիրաշահելու ձեւով
պատրաստուած, որ սակայն եւ ո՛չ մէկուն հա-
ճելի թուեցաւ : Ագիէ երկու տարի վերջ Հռոմի
Փելքու Բ. Պապն ալ մերժեց Հենոտիկոնը եւ
բանագրեց Կ. Պոլսոյ պատրիարք Ակակիոսը :
Ասով սկսաւ խողոմը երկու եկեղեցիներու մէջ,
որ տեւեց 35 տարի :

Դաւանաբանական կոխներն այդպէս շա-
րունակուեցան երկրին ներսն ու դուրսը, մին-
չեւ այն օրը որ Կ. Պոլիս ինկաւ ֆաթիկ Մու-
համմէտ սուլթանի բանակին առջեւ :

Այդ վէճերուն առջեւ Հայաստան չէր կըր-
նար բացարձակ չէզոքութիւն պահել, քանի որ
մինչեւ մէկ աստիճան ենթակայ էր Բիւզանդիո-
նի ազդեցութեան, եւ քանի որ հալածական ա-
ղանդաւորներն ալ Հայաստանի մօտերը կամ
ներսերը ապաստանած՝ կը շարունակէին իրենց
քարոզութիւնները : Այսուհանդերձ Հայ եկե-
ղեցին էապէս պահպանեց հին հայրերու վար-
դապետութիւնը, եւ ճանչցաւ առաջին երեք ժո-
ղովները միայն (Նիկոյ, Կ. Պոլսոյ եւ Եփեսո-
սի) :

Վահանի մահէն երեք տարի վերջ, 508ին,
Պարսկաստանի ուղղադաւան քրիստոնեաներուն
երկրորդ դիմումին վրայ, Բարգէն կաթողիկոս

ժողովով գրեց դաւանաբանական նոր թուղթ մը
որուն մէջ կ'ըսէր — «Փախչիմք ուրացեալք զ'ի
Քաղկեդոնին ստութիւն Նեստորի եւ այլոցն նը-
մանից» : Հայ եկեղեցոյ պատմութեան մէջ նը-
շանաւոր տեղ մը կը գրաւէ Բարգէն կաթողի-
կոս, որովհետեւ «այդ որոշումը դարագլուխ ե-
ղաւ Հայ եկեղեցոյ ինքնութեան, եւ անոր տե-
սողականութեան անկեան քարը դարձաւ,» ըստ
բացատրութեան Օրմանեանի : Յիշեալ գրու-
թեան մէջ մերժուած են, ինչպէս Նեստոր, Ա-
րիոս, Թէոդորոս եւայլք, այնպէս ալ Եւստիքս,
ինչ որ կը հաստատէ թէ, Հայ եկեղեցին որ խել
մը Եւրոպացի կրօնաբաններէ իբրեւ միարնակ
(monophisite), եւ հետեւաբար իբրեւ ոչուղ-
զադաւան ճանչցուած է՝ միարնութիւնը իմացաւ
Կիւրեղեան եւ Եփեսոսական դրութեան համե-
մատ : Հայ եկեղեցոյ ընդունած բանաձեւն է
«անձառ միութիւն ի Քրիստոս», այսինքն մի
բնութիւն, մի կամք, մի ներգործութիւն, մի
անձ, մի գէմք : Պէտք է խոստովանիլ սակայն
որ, աւելի վերջերը, քաղաքական ճնշումներու
կամ պահանջումներու հետեւանքով՝ Հայերը
երբեմն ջանացին այդ բանաձեւը բացատրել
միւս մէծ եկեղեցիներու հասկցած իմաստովը :



ՅԱԻԵԼՈՒԱԾ

ԺԱՄՄԱՆԱԿԱԴՐԱԿԱՆ ՑԱՆԿ

ՅԵՒ ՔՐԻՍՏՈՎԻ

384 — Հայաստան բաժնուեցաւ Յունացիւ
Պարսից միջնեւ :

388 — Վարդան Մամիկոնեան ծնաւ : Հայրն
էր Համազասպ Մամիկոնեան, մայրն էր Սահա-
կանոյշ, Սահակ Պարթիւ Կաթողիկոսի աղջիկը :

389 — Պարսից թագաւոր Վոամ Կրման
բանտարկեց Հայոց Խոսրով Գ.ը., եւ տեղը բազ-
մեցուց անոր որդին Վաղարշը, զնա անուանե-
լով Վոամ Շապուհ :

390 — Սահակ Պարթիւ ուղեւորեցաւ Տիգ-
րոն, եւ Վոամ Կրմանէն սրացաւ արտօնութիւն-
ներ : Իր փեսան Համազասպ Մամիկոնեան նշա-
նակուեցաւ սպարապետ, եւ Մամիկոնեան տու-
նը բարձրացաւ նախարարական չորրորդ գահը :
Ներողութիւն շնորհուեցաւ Կամսարականներուն
եւ Ամասունիներուն :

404 — Մեսրոպ Մաշտոց գտաւ Հայկական
տառերը : Բացուեցան դպրոցներ . սկսաւ Հայ
գրականութեան ոսկեգարք : Մամիկոնեան տու-
նը մասնաւոր եռանդով մասնակցեցաւ մտաւո-
րական շարժումին : Վարդան կը յիշուի առաջին
աշակերտներու շարքին մէջ :

415 — Վոամ շապուհ բազմարդին թագա-
ւորը մեռաւ : Յազկերտ Բ.ի որդին Շապուհ
կարգուեցաւ Հայոց վրայ փոխարքայ :

422 — Վոամ Ե. Հայոց թագաւոր նշանա-

կեց Վոամ շապուհի որդին, Արտաշէս Դ.ը., զոր
անուանեց Արտաշիր :

428 — Հայոց թագաւորը եւ Կաթողիկոսը
նախարարներու մատնութեամբ Տիգրոն կան-
չուեցան եւ դահընկեց եղան : Արտաշէս Դ.ին
տեղ զրկուեցաւ Վեհաչէրշապուհ պարսիկը, իբր
Մարգարան :

431 — Սուրբ Գրոց վերջնական թարգմա-
նութիւնը կատարուեցաւ Եօթանասնից օրինա-
կէն : Նախորդները կատարուած էին 412ին և
426ին :

432 — Սահակ Կաթողիկոս աքսորավայրէն
դարձաւ, եւ բնակեցաւ Ալաշկերտի վանքը (Խւ
Քիլիսէ) Բագրեւանդի մէջ : Սահակի իշխանու-
թիւնը սահմանափակուած էր զուտ հոգեւորա-
կան խնդիրներու մէջ : Պարսից կողմէ Կաթողի-
կոս նշանակուեցան յաջորդաբար՝ Սուրբակ,
Բրդիշոյ (ասորի) եւ Շմուէլ (ասորի) : Ասոնք կը
նստէին իջմիածին, եւ կը վարէին կաթողիկո-
սութեան քաղաքային եւ դատական դործերը :

439 — Յովլէտի Ա. նշանակուեցաւ կաթո-
ղիկոսական տեղակալ : Հինգ տարի վերջ ընտը-
րուեցաւ կաթողիկոս :

441 — Վասակ Սիլոնի կարգուեցաւ Հայաս-
տանի մարզպանութեան, զոր վարեց 10 տարի :

442 — Յաղկերտ Բ. հրովարտակով բոլոր
հպատակներուն պարտադիր ըլրաւ պարսկական
կրօնը : Հայ Եկեղեցոյ արտօնութիւնները խըլ-
ւեցան . կրօնաւորները հարկի ենթարկուեցան :
Ժողովրդին տուրքերը ծանրացան : Վահան Ա-

մատունիին տեղ հազարապես կարդուեցաւ
Պարսիկ մը : Դատական վերին իշխանութիւնը
Կաթողիկոսին առնուելով պարսիկ մողի մը
տրուեցաւ :

445 — Վահան Մամիկոնեան այս թուա-
կանին ծնաւ հաւանօրէն : Մօտաւոր հաշուով՝
Կորիւն միեւնոյն տարին դրած է իր պատմու-
թիւնը :

449 — Արտաշատի մէջ գումարուեցաւ Հա-
յոց մեծ ժողովը, եւ Յաղկերտ Բ.ի առաջարկին
մերժողական պատասխան տրուեցաւ : Ապրա-
տամբական շարժումը սկսաւ Հայաստանի մէջ :

450 — Հայ նախարարներէն տասը հոգի,
վրաց կողմէ Աշուշա Բգեշիր, եւ Աղուանից
ներկայացոցիները, որ Յաղկերտ Բ.ի հրաւէ-
րով Տիգրոն դաշտ էին՝ կեղծուրացութեամբ
արտօնութիւն ստացան վերադառնալու :

451 — Տեղի ունեցաւ Վարդանանց պատե-
րազմը Աւարայրի գաշտին մէջ, Արտազի գաւա-
ռը : Վարդան 1036 ընկերներով նահատակուե-
ցաւ : Նախարարներէ եւ տանուտէրներէ 35 հոգի
տարուեցան Տիգրոն : Անոնց հետ՝ իրը պատանդ
տարուեցան նաեւ Վարդան Մամիկոնեանի
Հմայեալ եղրոր գաւակները — Վահան, Վասակ
եւ Արտաշէս, եւ Արշաւիր Կամսարականի գա-
ւակները — Ներսէհ եւ Հրահատ :

454 — Ղեւոնդեանց խումբը (Յովսէփ Կա-
թողիկոս, Սահակ Եպիսկոպոս, Ղեւոնդ քահա-
նայ եւ ուրիշ վեց կրօնաւորներ) նահատակուե-
նայ

ցան Ռեւա գիւղին մէջ, Նիւշափութէն վեց ժամ
հեռու :

455 — Վրաց Աշուշա Բգեշիր միջնորդու-
թեամբ Տիգրոնէն արձակուեցան Մամիկոնեան-
եւ Կամսարական պատանիները :

458 — Եղիչէ իր պատմութիւնը գրեց Հա-
ւանօրէն այս թուականին :

459 — Պերող թագաւորեց Պարսից :

462 — Նախարարները իրենց աքսորանքէն
վերադարձան Հայաստան :

471 — Գիւտ Կաթողիկոս Տիգրոն կանչուե-
ցաւ, իրրեւ յունասէր ամրաստանուելով, եւ
պաշտօնանկ հոչակուեցաւ : Հայաստան վերա-
դարձին առանձնացաւ իր ծննդավայրը, Վա-
նանդ գաւառի Ոթմուս գիւղը :

476 — Վահան Մամիկոնեան, որ իրրեւ յե-
ղափոխական ամբաստանուելով Տիգրոն կան-
չուած էր՝ կեղծուրացութեամբ իր փրկութիւնը
դտաւ :

478 — Գիւտ Կաթողիկոս վախճանեցաւ :
Իրեն յաջորդեց Յովհան Մանդակունի :

480 — Մովսէս Խորենացի հաւանօրէն այս
թուականին զրեց իր պատմութիւնը : (Կան քըն-
նադատաներ որ Խորենացին կը ճանչնան իրրեւ
վեցերորդ կամ եօթներորդ գարու մատենագիր) :

481 — Վախճանդ սպաննեց Վրաց Բգեշի-
ութեացեալ Վազգէնը, (Յովհան Վարդենիի ա-
մուսինը), եւ Վրացիները Պարսից գէմ սոքի
հանելով՝ Հայերուն պատգամաւոր զրկեց իրեն

Հետեւելու : Պարսից բանակին հայ գունդերը
դարձան Շիրակ գաւառը : Պարսից Մարզպանը
եւ սպարապետը փախան : Վահան Մամիկոնեան
վերահստատեց Հայկական իշխանութիւնը :


482 — Վահանի գունդը յաղթանակ տարաւ
Պարսից վրայ, Արտադ գաւառի Ներսէհապատ
գիւղին առջեւ :

483 — Հաղարաւուխտ պարսիկ մեծ բանա-
կով եկաւ Արտաշատ : Վահանեանները փախան
Դուինչն դէպի Տայք նահանդի Շաղագոմք եւ
Ոքադէ գաւառները (Հիմակուան Թորթումի
շրջանակը, Օլթինչն դէպի արեւմուտք) : Հաղա-
րաւուխտ ի դուր հետապնդեց զանոնք : Հայ
գունդը յաղթանակներ տարաւ Երէզ եւ Շտէոյ
գիւղերուն առջեւ :

484 — Պերող սպաննուեցաւ եւ իրեն յա-
ջորդեց Վաղարշ : Շապուհ մարզպանը մեկնե-
ցաւ Հայաստանէն : Վահան որ այդ պահուն կը
գտնուէր Տուրուրերանի Արշամունեաց գաւա-
ռին մէջ՝ իր գունդովը դարձաւ Վաղարշապատ
եւ անկէ Դուին : Այդ միջոցին է որ նա նորողեւ
տուաւ իջմիածնի Կաթողիկէն :

484 — Նիխոր պարսիկ իշխանը Վաղարշ
կողմէ պատզամաւոր եկաւ : Վահան եւ Նիխոր
բանակցութիւն կատարեցին նուարսակ գիւղին
մէջ : Քիչ վերջ Վահան գնաց Տիղբոն եւ պատ-
ուով ընդունուեցաւ Վաղարշէն :

485 — Վահան վերադարձաւ Հայաստան,
իրեւ սպարապես : Միեւնոյն տարուան վերջե-
րը նա կարգուեցաւ Հայաստանի Մարզպան :



Զրահապատ հեծելազօրք Արեաց բանակին մէջ
Հայաստան ստացաւ կրօնական ազատութիւն
եւ քաղաքական ինքնավարութիւն :

488 — Ղաղար Փարակեցի հաւանօրէն այս
թուականին գրեց իր պատմութիւնը :

505 — Վահան Մամիկոնեան վախճանեցաւ :

636 — Արաբները Հայաստան արշաւեցին
առաջին անդամ :

652 — Սասանեան պետութիւնը վերջա-
կանապէս կործանեցաւ :

654 — Թէոդորոս Բշտունի Արաբներու
կողմէ նշանակուեցաւ Հայաստանի Ոստիկան :

ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅ

Ա. Մաս

ԿԵԱՆՔ ԵՒ ԳՈՐԾՈՒՆԵՇՈՒԹԻՒՆ

Բ. Մաս

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՒ ԱՇԽԱՌՀԱԳՐԱԿԱՆ
ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

Էջ

Յազկերտ	25
Արձակուող Նախարարները	26
Հայ Զինուրութիւնը	28
Հայ Նախարարութիւնը	30
Մազդկական Կրօնը	32
Արիները	37
Հեփքաղները	37
Մամիկոնեան Ցեղը	39
Կամսարականները	46
Վահանի Ծնողքը	50
Շուշան Վարդենի	52
Վահանի Ճառը Նիխորի Առջեւ	56
Վահանի Ճառը Արքայից Արքային Առջեւ	58
Գիւտ Կաքողիկոս	59
Յովիան Մանդակունի	61
Գուհին Մայրաքաղաքը	63
Ղազար Փարպեցի	65
Այրարատ	68
Սասանեան Հարստութիւնը	70
Կացութիւնը Եւրոպայի Մէջ	77
Հինգերորդ Դարու Կրօնական Վէճերը	78
ԺԱԿԵՆՈՒԱԾ	81
Ժամանակագրական Ցանկ	84

ՑԱՆԿ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՒ

Էջ

Վահան Մամիկոնեան	2
Վահանի Յաղքական Մուտքն ի Դուխն	17
Ներսեն Կամսարական	23
Ս. Վարդանայ Մատուռը Խոյի Դաշտին մէջ	24
Էջմիածնի Կաքողիկուն Հին Զեւը	24
Շուշան Վարդենի	35
Թօրքումի Բերդը Տայք Նահանգին Մէջ	42
Աշուշան Բդեշլը	51
Զրադաշտ	55
Կրակատան Պաշտօնեաներ	58
Չար Ոգին (Թղթական)	67
Վուամ Կրման	70
Շապուհ Ա. Զօրմէն, Արտաշիրէն, Կ'ստանայ Վեհապետական Թագը	73
Անուշիրվան Իր Կնոջ, Շիրինի, Կընծայէ Վեհապետական Պասկը	74
Զրահապատ Հեծելազօր Արեաց Բանակին	89
ՔԱՐՏէՍ Այրարատ Նահանգի	
ՔԱՐՏէՍ Բիւզանդական Եւ Պարսկական Պետութիւններու Եւ Հայաստանի, Հինգերորդ Դարու Մէջ	
ՎՐԻՊԱԿ	

Էջ 14, տող 16,

Արշարունեաց, կարդալ, Արշամունեաց :

ԽԱՆՈԹ.—Պատկերները, վերջին երեքն զատ, եւ Այրարատական քարտէսը արտասպառած են Վենետիկի Միկթարևանց Հրատարակութիւններն :

Վ. Մ. ՔԻՒՐՔՃԵԱՆԻ (ԲԱԿՈՒՐԱՆ)
ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒՐԻՇ ԳՈՐԾԵՐԸ

ԱՐԵԽԵԼԵԱՆ ՀԻՆ ՊԵՏՈՒԹԻՒՆԻ.՝ Պատմութեան Դա-
սագիրք, Ազգ. Աւումն. Խորհրդէն Վաւերացուած
1892 Կ. Պոլիս


ԿԻՊՐՈՍ ԿՂԶԻ.՝ Աչխարհագրական Եւ պատմական տե-
սութիւն.՝ Հայ Գաղթականութիւն
1903. Նիկոսիա, Կիպրոս

ԼՈՒՍՈՒԲԵՐ,՝ Գրական Հաւաքածոյ, Ա. Գրակ.
Եջմիածնի Հիմնարկութեան Հաղար-վեց-հարիւրամ-
ևակին առթիւ:
1903. Նիկոսիա, Կիպրոս.


ՄԻ ՏԵՍՈՒԹԻՒՆ ԿԻԼԻԿԻՈՅ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ
ՎՐԱՅ.՝
1904. Նիկոսիա, Կիպրոս.

Այս գործին առաջին գլուխը, — Քաղաքական Արուա-
փիծ — նախապէս հրատարակուած է թեդրապուրկի
«Արաբս» հանդէսին 1895 ի եւ 1896 ի պրակմերուն մէ:

ՍԱՀԱԿ ԵՒ ՄԵՍՐՈԳ.՝ Հայ Մաքի Լուսաւորիչներ
1914. Պուրոն:



ԱՅՐԱՐԱՏ ՆԱՀԱՆԻ





1.50 N.

1967

ԳԻՆ 50 ՍԷՆԹ

ի նպաստ Հայ Տարագրեալներուն

ՀՐԱՄԱ

16.965

